

# Մ Ի Ո Ն

ԱՄՍԱԿԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ – ԳՐԱԿԱՆ – ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՆՅՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՅՐԱԼՐԳՈՒԹՅԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԺԲ. ՏԱՐԻ 1938



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԿԷՄ

# Ս Ի Ո Ն

ԺԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1938

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 9

## ԽՄԲԵԳՐԵԿԵՆ

### ՍՔԵՄԻ ՀԱՐՑ

Շատ չենք զարմանար որ այսօրան չնչին խնդիր մը, սքեմի հարցը, կրցեր է իր պատուոյ անկիւնը ունենալ եկեղեցական բարեկարգութեան ծրագրին մէջ. որովհետև կը ճանչնանք մարդիկ որոնք բարեկարգութիւն ըսելով արդէն ուրիշ ոչինչ կը հասկնան բայց միայն հոգևոր երաժշտութեան տրուած համերգային շողչողանք, ամուրիութեան շնչում և քահանայներու աշխարհականօրէն հազուիրք Զենք զարմանար. բայց կը ցաւինք անկեղծօրէն; տեսնելով որ այդ ճգնիմ մը-տայնութիւնը կրցեր է այնքան վերերը ելնել, մինչև Հոգևոր Գերագոյն Խորհուրդի մէջ տեղ գտնելով. ու ոչ միայն հարցը նկատի առնելու և զայն օրակարգ անցընելու համար իբրև խորհրդածութեան արժանի գործ մը, այլ մինչև իսկ այդ աամիկ տեսութեան ի նպաստ կարծիք բանաձևելու համար:

«Զգեստը չէ անշուշտ որ կը շինէ հոգևորականը», ինչպէս կ'ըսէ Փրանսական առածը. բայց բացատրութեան անկարօտ ըլլալու աստիճան պարզ է նաև թէ կեանքի ամէն կազմակերպեալ վիճակ և դրութիւն, որ սկզբունք մը կը ներկայացնէ և սահմանուած է որոշ ուղղութեան մը վրայ արդիւնաւորելու իր արժէքները, սովորութիւն է և պէտք նոյնիսկ որ իրենները այսինքն իր հետևողները ընկերութեան մէջ և հանրային ուշադրութեան առջև աւանձնաւորող նշաններ ունենան: Վարդապետական ոչ մէկ տեսակէտ կայ անշուշտ այս բանին մէջ, բայց կայ ալ նուիրական դարձած վարժութեան իրականութիւն մը և գործնական ողջմտութեան պահանջ մը, զորս անկարելի է անտեսել:

Ի՞նչ պիտի ըսէինք՝ եթէ վաղը մէկը յանուն բանակի բարեկարգութեան յանկարծ առաջարկէր որ զինուորները հասարակ քաղաքացիներուն պէս հազուէին... ու չմտնանք որ «հոգևոր զինուորութեան» այն դրութեան մէջ որ մերինն է՝ պարագան շատ աւելի յատկանշական է: Զինուորը, իր կեանքին մէջ որոշ առեմ մը կամ ատեններ միայն զինուոր է, և այդ որոշ ժամանակներուն մէջ ալ, արտօնուած բացակայութեանց միջոցին գոր օրինակ, կրնայ չկրել իր համազգեստը և զերծ նկատուի անոր պարտադրած պատշաճութիւններէն, բայց այդպէս չէ կարելի մտածել. եկեղեցականին համար: Ան, իր կարգին սեմէն ներս կոխած առաջին օրէն մինչև իր վերջին շունչը անընդհատօրէն եկեղեցական է և պէտք է կրէ ոչ միայն եկեղեցւոյ մէջ, այն՝ զոր իբրև «հանդերձ հոգևորական» օրհնու-

թեամբ կ'ընդունի ձեռնադրութեան պահուն, այլ նաև այն՝ զոր իբրև «հազուստ կղերական» ձեռնադրուելէ առաջ կը սկսի ընդունիլ եկեղեցիէն դուրս ևս: Այսպէս է այս, որովհետև մինչ զինուորութիւնը կամ կեանքի ուրիշ վիճակներ և դրութիւններ կենցաղի կերպեր են միայն, ժամանակաւոր կամ պատահական կամ պայմանադրական հանգամանքներով մասնաւորուած,՝ եկեղեցականութիւնը խորհրդական օրհնութեամբ և տուչութեամբ ստացուած նորոգուած կեանքի կացութիւն մըն է իսկապէս, որուն հարկադրած կանոններէն, պատշաճութիւններէն և զգուշութիւններէն ենթական ս'չ մէկ վայրկեան և ս'չ մէկ տեղ չի կրնար ազատ զգալ ինքզինքը: Չինուորը՝ բանակէն, և ուսանողը՝ դպրոցէն դուրս, և ուրիշներ իրենց սապարէզի պաշտօնավայրի շրջափակէն արտաքոյ եղած ատեններին, արգելք չունին յաճախելու հանրային գրօսական վայրեր և խաղարաններ, եկեղեցականները ըստ օրինի չունին այդ արտօնութիւնը:

Հանգուցեալ Սշրքեան պատրիարք, տարիներ առաջ, իր «կենցաղ եկեղեցականաց» զրքին մէջ երբ կը դիտէր թէ կուսակրօն եկեղեցականներուն փակեղը կանոնադրուած է որ մանիշակազոյն լինի, որպէսզի չհամարձակին կանամբի եկեղեցականներուն չափ ազատօրէն ելումուտ ընել ընտանեկան յարկերէ ներս, թէև ոմանք քմծիծաղով կարգացին այդ սողերը, բայց ոչ ոք իրեն իրաւունք համարեց ընդդիմաբանել այդ հայեացքին: Ինչ որ կը նշանակէր թէ կղերական հազուստը հոգևորականին վրայ գատորոշող և նոյն ատեն հակակշռի նշան մըն էր իր անձին և կեանքին համար:

Ստոյգ է սակայն թէ այդպէս չէր ի հնուամբ. այսինքն դուրսի կեանքին մէջ եկեղեցականներու և աշխարհականներու միջև հազուստի այս զանազանութիւնը չկար վաղնջական դարերուն, այդպիսի զանազանութիւն մը այն ատեն յատուկ լինելով արական և իղական սեռերուն միջև միայն: Այդ բարի օրերուն, այրերը, աշխարհական կամ հոգևորական, ամէնքն տլ կը կրէին, իբրև արտաքին զգեստ, երկար կապայ կամ պարեգօտը միայն և ի հարկին վերարկու մը. ինչ որ ցարդ հազուստն է ժամանակի շարժումին անհաղորդ արևելեան ժողովուրդներու մէջ այրերու դասին: Այդ, կը կրկնենք, երջանիկ ժամանակամիջոցներուն, երբ դեռ կրօնական զգացումն էր բարոյականի միակ կամ գլխաւոր վարիչ ոյժը հասարակական կեանքին մէջ, երբ երկրական բարբերուն պարզութենէն դեռ ներս չէին սպրդած կենցաղի, սովորոյթի, ճաշակի նրբութիւններ՝ նորոյթի ճամբով, երբ դեռ մարդիկ չէին ճանչնար հանրային վայելքի եւ գրօսական ժամանցի ճնշող բարդութիւնները, որոնք քաղաքակրթութեան պիտակին տակ հետզհետէ ոչ միայն ընկերային հաւաքակրթութիւններէ այլ նոյն իսկ ընտանիքներէ ներս մտան, քամելու, հիւժեւելու և ցամքեցնելու համար հոն իսկական գեղեցկութիւններ՝ անոնց փոխարէն տալով դիւրավառ ու փխրուն աղուորութիւններ միայն, երբ, վերջապէս, հոգին իր պահանջներուն և միտքն ու սիրտը իրենց ձգտումներուն զոհացումը կրնային գտնել կրօնական մթնոլորտի մէջ զլխաւորաբար, շատ ալ բնական էր որ մարդիկ ընթացիկ կեանքի մէջ եւ իրենց արտաքին յարաբերութեանց միջոցին պէտք չզգային, ինչպէս կարգ մը ուրիշ արտաքին կողմերու վրայ՝ նոյնպէս եւ զգեստի տեսակէտով զանազանութիւն դնելու հոգևորականին և աշխարհականին միջև:

Բայց երկար չտևեց բնաւ այդ շրջանը, դուրսէն ու ներսէն անդիմադրելի ազդեցութեանց առջև քանդուեցան ընդհուպ աւանդական սովորոյթներու թոււերը, ու հազուատի նորոյթը տարածուեցաւ որքան շուտ այնքան շատ, բայց նշանակելի պարագայ, աշխարհականներու զգեստներուն համար միայն: Վերարկուն հետզհետէ փոխարկուեցաւ կարճ ու կոճկէն վերնազգեստին, ու կապան կամ պարեգօտը տարատի լայն ու նեղ տարազներուն: Բայց հոգևորականներուն համար երկուքն ալ մնացին միշտ նոյնը, իրենք իրենց մէջ կերպաձեւումներու եղանակաւորմամբ հետզհետէ աւելի վայելչացած: Հանրային զգացումը, որ այնքան թոյլատու էր եղած ժողովրդական զգեստին համար, խիստ մնաց կղերական հազուատին նկատմամբ, ու ինչ որ կը կրենք այսօր իբր այն՝ իր իսկութեան մէջ՝ հնադարեանն է նոյն ինքն, տեղ տեղ քղանցքի և թեզանիքի լայնումով և օձիքի յարդարմամբ աւելի վայելչացած և հուսկ ուրեմն համազգեստի ձև առած:

Եկեղեցականաց արտաքին հազուատի ծագումը և յընթացս դարուց անոր նկատմամբ հանրային կարծիքին կեցուածքը բացատրող այս հակիրճ ծանօթութիւնը դնելով այստեղ մեր նպատակն է ըսել պարզապէս թէ կղերին հազուատին որոշ ձևը, ու ձևէն աւելի թերևս զազափարը, մեր ազգային և կրօնական բարքերուն մէջ արմատացած ըմբռնումի մը գործն է այլևս, որուն հետ խաղա՛հակառակ է ոչ միայն ողջմտութեան, այլ նաև բարեպաշտական զգացմանց: Այսպէս եղած է աշխարհի վրայ միշտ և ամէն տեղ: Ամէն ազգի, պիտի ըսէի նոյնիսկ ամէն կրօնքի մէջ, կրօնաւորը զինքը առանձնաւորող զգեստը ունի անհրաժեշտ:

Խօսելով միայն քրիստոնէական եկեղեցիներուն մասին, անոնցմէ և ոչ մին տարբեր կը մտածէ և կը գործէ այս տեսակէտով: Լատինը աշխարհի ոչ մէկ ծայրը կ'արտօնէ անսքեմ կղեր, ու կլիմայական պատճառներով եթէ արտօնած է տեղ տեղ ճերմակ գոյնը, բայց չէ ներքեր բնաւ առանց պարեգօտի ըլլալ: Նոյնը պէտք է ըսել Յոյնին համար, արտասահմանի մէջ իրենց հոգևորականներէն ոմանց, զուցէ և շատերուն, տարբեր ընթացքը նկատելով պարզապէս, ինչպէս է արգարև, ապօրէն վարմունք. ռուս կղերը, ինչպէս կը զրէք վերջերս մեզի բարեկամ մը, իր բնիկ երկրին մէջ, ներկայ հակալրօն սարսափներու ամենախիստ օրբերուն իսկ օր մը չէ երեւցած անսքեմ. սնկիլքանը, նմանապէս, առանց սքեմի չէ. եթէ երկար պարեգօտը յաճախ պաշտօնական առիթներու համար կը գործածէ, ի փոխարէն ստիպյալ, իր եկեղեցապետերէն սկսեալ մինչև խոնարհագոյն աստիճանի հոգևորականը՝ արտաքին կեանքին մէջ ունին հազուածքի որոշ ձև մը, որով չեն կրնար բնաւ շփոթուիլ աշխարհական տարրին հետ: Արևելեան հին փոքր եկեղեցիներուն պարագան բացորոշ է, միշտ սքեմաւոր: Խօսքը չեմ ընեք բողոքականներուն. քանի որ կղերի զազափարին սկզբամբ անհաղորդ՝ հետևականօրէն պիտի չկրնային հարկեցուցիչ զգալ կղերական հազուատը, թէև իրենց մէջ ալ ընդհանրապէս հոգեւոր պաշտօնէից մօտ ջանք մը կը տեսնուի կարծես միշտ հոգևորական շուք մը կամ հով մը երևցնելու իրենց արտաքինին վրայ:

Համաշխարհական այս ընդհանուր վիճակին մէջ ի՞նչպէս մեկնել ուրեքն մերիններուն վերաբերմունքը այս մասին, մերիններուն՝ արեւելքի եւրոպական, ամերիկեան զարուսթեան հայ հոգեւորականներուն նախ, որոնք սրտաթունդ հանուածեամբ կը վագեն դէպի գուտ աշխարհական տարազը, եւ ժողովուրդին յետոյ՝ որոնք ոչ միայն անհուն թիւն չեն զգար իրենց եկեղեցականներուն այս ընթացքէն, այլ ընդհակառակն իրենց չեզոք կեցուածքովը նոյն իսկ քաջալերութիւն ցուցած կ'ըլլան այդ բանին: Կիտեմ եւ տեսած ես եմ հայ եկեղեցականներ, ներուի ինձ բսկ՝ բարձրաստիճաններ, որոնք եւրոպական ափունք մը հասած ատեննին՝ երազն ունին, պայուսակին մէջ փակել, բացի եպիսկոպոսական մատանիէն, կ'երական սքեմը եւ բոլորովին աշխարհական հագուածքով զուրս գալ շոգենաւէն: Իբր թէ՛ որովհետեւ չեն ուզեր եղեր որ մեր եկեղեցական տարազը նշաւակ ըլլայ օտարներուն քմծիծաղին: Թոյլ կուտամ ինձի այդպիսիներուն մատանիչ ընել Եւրոպայի ամենէն նրբաճաշակ ոստանին Բարդիի ծերունի հայ արքեպիսկոպոսը, որ մերձ քառասուն տարիներէ ի վեր օր մը չէ թողած իր եկեղեցիին սքեմը, ու միշտ օտարներուն ալ սէրն ու յարգանքը առինքնած: Անձնական վկայութիւն մըն ալ աւելցնելու համար այս ծանօթութեան վրայ կ'ընայի ըսել տակաւին թէ, տարիներ առաջ, երբ իբրև Մայր Աթոռոյ նուիրակ կը ճամբորդէինք նախ Հնդկաստան՝ միշտ վեղար ի գլուխ եւ ամբողջական սքեմով, ե յետոյ Եւրոպայի գրեթէ բոլոր երկիրները, եկեղեցականի բեղոյթէ մը տակ միայն՝ միշտ պարեզօտով եւ վերարկուով, ոչ մէկ տեղ ու ոչ մէկ ատեն հանդիպեցանք ծուռ զգացումներէ պղտորուած ակնարկներու: Զգեստը չէ անշուշտ որ յարգելի կ'ընէ կրօնաւորը, բայց զգեստը չէ նաև որ զինքը հոգւով կրող կրօնաւորին վերաբերմամբ կրնայ պատճառել անհամալրութիւն կամ այլանք: Կրօնաւորը պէտք է կրօնաւոր ըլլայ ինչպէս իր հոգւոյն եւ կեանքին մէջ, նոյնպէս եւ իր բոլոր արտայայտութիւններուն, իր կենցաղին, իր վարքին ու բարքին, իր խօսքին, իր նիստուկացին եւ նոյնիսկ իր հագուածքին մէջ: Զարգացած երկիրներու հայ կղերները, իրենց նոր միջավայրին մէջ փոխանակ ամենէն առաջ զգեստի հարցով մտահոգուելու, իրենց լաւագոյնը պիտի ըրած ըլլային, եթէ աւելի փոյթ ունենային օգուտելու տեղւոյն մտաւորական առաւելութիւններէն, եւ իրենց անձին վրայ իրականացած ու իրենց պաշտօնին կիրարկութեան մէջ արդիւնագործուած զարգացումի բարիքներով մանաւանդ հմայիչ դարձնելին Հայ Եկեղեցին օտարներուն:

Իսկ ի՞նչպէս մեկնել Հոգևոր Գերագոյն Խորհուրդի այն նկատողութիւնը, որով, տեսնելով հանդերձ որ արտաքոյ եկեղեցւոյ աշխարհիկ զգեստ կրելու համար այլևայլ տեղերէ հանգուցեալ (Գէորգ Ն.) կաթողիկոսի եղած խնդրանքներու եւ միջնորդութիւններու «հակառակ կայ եւ մի այլ հոսանք, որ կարևոր է համարում պահել հոգևորական սքեմը՝ նկատի առնելով որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը սովորում է իր հոգևոր հօրը հոգևոր սքեմով տեսնել եւ յարգանք ու արժէք տալ այդ սքեմին», այո՛, տեսնելով հանդերձ այս ամէնը, կշիռքին թեթեւ նօտարին է որ դարձեալ կուտայ արժէք, ե կը կարծէ թէ «յարմար կը լինի պարտադրել հոգևորականութեան հոգևոր սքեմ կրել եկեղեցում, օրինակատարութիւններէ, պաշտօնական հանդէսների եւ հանգամանքների ժա-

մանակ, որից դուրս՝ արտօնել նոցա աշխարհիկ սքեմ կրել»... կ'ուզեմ որ թանաքը ցամբի պահ մը զըշխա ծայրը, և չկարենամ զրել այս մասին: Կ'աղօթեմ միայն որ Տէրը ինքն հովանաւորէ մեր Ս. Եկեղեցին և առաջնորդէ զայն ի գործս բարիս:

Գրուածեանս սկիզբը «Նշին» կոչեր էինք սքեմի այս հարցը: Մեզի համար աննշան է ան իսկապէս՝ իբրև բարեկարգութեան ծրարի տարր: Այդպիսի ծրարգրի մը մէջ պէտք է մտնեն ա'յնպիսի խնդիրներ միայն որոնք, իբրև սկզբունքային հարցեր, կրնան տանիլ զմեզ ստուգապէս շինիչ եւ վերանորոգիչ աշխատանքի: Ու այս հարցին, որ, ոչինչ կ'արժէ այս տեսակէտով, այս հարցին շուրջ ձեռք բերուած յաշնոյութիւն մը ունայնամիտ գոհունակութիւն մը միայն կրնայ պատճառել լոկ կարճատեսներու, կարծել տալով իրենց՝ բան մը ըրած ըլլալ, մինչ ըլլալիքը եղծուամի գործ միայն պիտի լինէր քան ստեղծուամի գործունէութիւն:

Չ'արժէր բնաւ դիւրագգածութիւններ վիրաւորել ատոր համար և տարակարծութեանց տեղի տալ: Լաւ է որ, բացի այն երկիրներէն անշուշտ, ինչպէս Թուրքիա, ուր պետական ստիպիչ արդելք կայ, իրաց վիճակը պահուի, մերձաւոր արեւելքի հարազատ վայրերուն մէջ փակեցողով, պարեզօտով և վերաբարկուով միասին, իսկ սփիւռքի եւրոպական և այլ հեռաւոր վայրերուն մէջ՝ փոխանակ փակելով՝ պատշաճ բեղոյր մը միայն ընտրելով, և առ նուազն պարեզօտ մը ունենալով անհրաժեշտ, կլիմային համեմատ թանձր կամ թեթև վերնագգեստի մը հետ: Իսկ բոլորովին աշխարհիկ զգեստը անպատշաճ է ի սպառ՝ հայ հոգևորականին համար:

\* \* \*



#### ՀԱՌԱՏՅՈՒ ԵՒ ՄՏԱՆՄԱՆ ՑՈՒՔՆԵՐ

Աստուծոյ ցանոց ճակատները անհունապիսապիսական են. Հաւասքը, ունանց մեջ, Աւեստրանի խիստ կողմնորուն կը կառչի ամենեւն առաջ. ուրիշներուն մեջ՝ անոր միտքստիչ կողմնորուն. միև կը ճառապի եւ կ'արտատուէ՝ քողորքեան հաւաստի առաջ. ուրիշ մը կը հաւասայ անոր, դեռ զորումիև դաժնութիւնը չը ճանչցած: Հոգիև կը շնչէ ուր որ կը կամի. մերք ուժգին հով մըն է ան, որ կը ճապարկ եւ կը կորսէ ինչ որ իր դիւր կ'այնէ. մերք

խոցութեանը յնցուն շունչ մըն է, որ սիրտերուն միևչեւ խոտր կ'անցնի եւ իր սաք հեւոյր կը հայնցնէ անբարտաւանութեան սառոյցները: Զգուշանակ անոր գնացիև ճակատայ գծիչ. քայց սա՛ գունկ պանենի միտքեխա, թէ քիստուեակակն կեանքի քոյր ասիճաններուն վրայ պաստիպանատու ենք մենք մեր հաւասքիև համար. վասնզի, իր խորքիև մեջ, անիկա միշտ մեր կեանքիև է որ կ'ախուս ունի: Այնքան ճշմարիտ է այս կէտը որ երբ հարցնիք ինձի թէ Ի՞նչ է Առաքելայիև անայրայ հաւասքիև գաղտնիքը, պիտի խոսոյն ըստի. Ի՞նչ կեանքը:

ԷժԺ. ՊԵՐՍԻԷ

**ԿՐԾՆԱԿԱՆ**

**«ՏՐՏՄՈՒԹԻՒՆ ԸՍՏ ԱՍՏՈՒԾՈՅ՝»**

(Բարեկեցիկան խաչվերացի)

(Բ կոր. է. 9-20)

Գլխավորարար երկու տեսակ են տրրամուծիւնները, զորս կրնայ ունենալ քրիստոնեան՝ արժանապէս իրեն ուղղուած ըստ գտանքի մը հետեւանքով. ըստ Աստուծոյ տրտմութիւն, որ արդիւնքն է գործուած յանցանքին ճանաչումին, և որ սակայն շուտով կը փոխուի ինքզինքը ուղղելու ջանքի, և աշխարհի տրտմութիւնն, մեղադրանքին պատճառած գալուցքը, որ չարիքին մէջ յարտատեւելու յամուծութիւն կը շինէ:

Առաջինը, սրտ Աստուծոյ, ըզգացումն է կսկծանքին, զոր կ'ունենայ հոգին՝ ի տես իր իսկ ձեւքով իր մէջը եղծուած շնորհներուն, ու դժգոհ ինքզինքէն, վասնզի էջ կորուսած դեռ իր պատասխանատուութեան զրտակցութիւնը, մինչ՝ ինքնասոյզ ու լուռ՝ կ'աւաղէ իր անձը, միւս կողմէ կը տեսնէ՝ իր սրտին խորութեանը մէջ գարձեալ՝ նշուիրը յոյսին, որ զզլումի ճամբան կը բանայ իր առջեւ: Իսկ միւսը, «աշխարհի տրտմութիւնը», սրտաթափ վիճակը, վհատութիւնը, մեղամաղձութիւնն է աշխարհի պատրանքներէն խաբուած մեղաւոր հոգիներուն, որոնք ժամէ ժամ միշտ աւելի մեծցած կը տեսնեն զիրենք Աստուծոյ հեռացնող վիճը, մինչև որ ի վերջոյ կը փրթի՝ կը խզարտուի իրենց մէջ ամէն զսպանակ որ պիտի կարենար տակաւին վեր, վեր՝ բարձր հանել զիրենք, աւելի մօտեցնելու համար փրկութեան աղբիւրին:

Այսպէս, մինչ աշխարհի տրտմութեան վախճանը մահն է հոգիին, միւսինը առաջնորդութիւն մըն է դէպի աւելի լուսաւորուած կեանք մը, դէպի ապաշուով վերստացուած փրկութիւնը: Վասնզի, «Զոր Սիրէ Տէր իրատէ՛ն. Աստուծոն կը ցուսնէ իրենները, ո՛չ թէ՛ մահացնելու այլ աւելի կենսագործելու, փրկելու համար գանձք: Իր կարող գործիքը յօտոցն է որուն համար

կը ցնծան յետոյ անտառին ծառերը՝ անկէ խցուելնէն ետքը: Ուսուցումի կերպեր են միշտ իր թոյլատրած փորձութիւնները, որ թէև կը ցնցեն, բայց չեն կտորի: Ատոր համար է որ անոնց բովքէն անցած հոգին, ներսէն վառուած նոր լոյսով մը կարծես զուարթ, աշխոյժ, առոյգ կենդանութեան հրատապ ոգեւորութիւն մը կ'արտափայլէ այնուհետև:

Յիշելով իր երէկի յանցապարտ դրութիւնը, չզարգելով հանդերձ ինքզինքը դատապարտելէ՝ կը սկսի հիմակ մեղմացուցիչ պատճառներ եւս կրնալ, չարիով մը գէթ չբռնելու համար ինքզինքը. ու առանց ուղելու գործնական ելքի մը յանգեցնել՝ կուլ կուտայ իր սրտմտանքը անոնց դէմ որոնք կը կարծէ թէ այս կամ այն կերպով դուրսացուցին իր մոլորումը հաւատքի ուղղութեանէն. բայց վախնալով որ այդ սրողանքը կրնայ դառնութեան փոխուի իր մէջ՝ ճիգ կ'ընէ աւելի քան աւելի գրաւուելու և լեցուելու անձկազին սիրովը ոչ միայն Աստուծոյ, իբրև գերազոյն պատճառի իր փրկութեան, այլ նաև անոնց որոնք խօսքով և կարեկցութեամբ օգնեցին իրեն՝ իր զիջլն և դարձը արդիւնաւոր ընելու համար: Ու որքան իր մէջ այս հոգեվիճակները կը յաջորդեն իրարու, այնքան աւելի կ'աճի լուսագոյնին և առաւելագոյնին նախանձախնդրութիւնը. ու ջանանաւոր սուր վրէժխնդրութեան մը կրաւորական զգացումովը գէթ ընդ միշտ թումբ դնելու վտանգաւոր ազդեցութեանց առջև, կ'ուխտէ յարատեւօրէն փարած մնալ փրկութեան գաղափարականին:

«Ըստ Աստուծոյ» տրտմութեան տաղանայնեան յաղթական դուրս եկող հաւատացեալին խղճմտանքը հանդիսարանն է բարոյական և ոգեկան հոգեբանութեան վսեմագոյն յեւաշրջումներուն, որոնց մէջ բարիին և չարին, լոյսին և խաւարին, շնորհքին և օրէնքին, մեղքին և փրկութեան, կեանքի ու մահուան ոգորումը կը տեսարանուի բարձրօրէն շինիչ իրադարձութեանց սողանցութեան մը վրայ: Աւելի պարզ՝ պատկերն է ան առողջ հոգիին, որ, ի բնէ անընդունակ պղծութեան, դուրս կը փսթէ — թէև ոչ առանց օտժանքի — չար ներգործութիւններէ իր մէջ սրկուած թոյնը: Հոգիի այդ առողջութիւնը իր մէջ արդիւնքն

է այն զօրութեան, որ Աւետարանի Հաւատքն ու Յաշիւն կեանքն է. զօրութիւն՝ որո՞վ միայն կարելի է բացատրել քրիստոնէական բարոյականի մեծ զիւցազուռն ներուռն նկարագրերը:

«Ըստ Աստուծոյ» արտմութիւնը դարձնոցն է ճշմարիտ առաքինութեանց:

Անհրաժեշտ է Եկեղեցւոյ պատմութիւնը գիտնալ և քրիստոնէայ ժողովուրդներու կեանքին ներքին ծաղիքնուն ծանօթ ըլլալ փոքր ի շատէ՝ հասկնալու համար զայն:

Թ. Ե. Կ.

### ՔՐԻՍՏՈՍԻ ՆՇԱՆՆԵՐԸ

(Նալլեբացի կիրակի)

(Գաղ. 2. 14-18)

Հին ատեն, ինչպէս այժմ եւս կիսակիրք երկիրներու մէջ, գերիններ իրենց մարմինին վրայ նշաններ կ'ունենային. անոնցմէ կը հասկցուէր թէ ո՞վ էր իրենց տէրը: Նախապատմական ժամանակներուն, այդ նշանները ընդհանրապէս երաշխեպնելի էին կամ արուցքի մնացորդներ, չէկ երկաթով մորթին վրայ բացուած վէրքի սպիւններ: Սովորութիւնը զանոնք հետզհետէ փոխեց ներկով կամ կաղապարով գծուած գիրի կամ պատկերային ձևերու, որոնք կը ցուցնէին զինուորի մը ո՞ր զօրաբաժինին կամ հրատարակալի մը ի՞նչ դից կամ դիցուակի պատկանիւրը, ինչպէս ցարդ կը տեսնուի Հնդկներուն մէջ: Հերոզոտոս կը պատմէ թէ մեհենաններուն ծառայողներն իրենց որոշիչ նշանները ունէին իրենց մարմինին վրայ:

Կերպով մը այդ սովորութեան ակնարկելով է կարծես որ Առաքեալը Գաղատացւոց թուղթին այս հատուածին մէջ կ'ըսէ թէ այսուհետեւ ոչ ոք ա՛յ թող չկասկածի իր Քրիստոսի ճշմարիտ ծառան լինելուն մասին. Անկէ՛ իր կախումին, Անոր՝ իր հաւատարմութեան նշանները իր մարմինին վրայ ունի ինքը. «Ձարչարանք» բառը զօր հայերէնը ունի այդ խօսքին մէջ փոխան

«նշան» բառին, թարգմանութիւնն է յուռնարէն στίγματα ձայնին, որ, իսկապէս կը նշանակէ վէրքի հետք, սպիւ: Ձայն գործածելով, Առաքեալին դիտումն էր անշուշտ իր՝ Քրիստոսի զերին եղած լինելուն, այսինքն Աւետարանին անկեղծօրէն ծառայած ըլլալուն իրրև վկայ ցուցնել մարմնական տածանքի այն հետքերը զորս ստացեր էր իր առաքելական գործունէութեան ընթացքին կրած այն տառապանքներուն մէջ, որոնց ինքն իսկ կ'ակնարկէ այլուր (Ք. Կորնթ. ԺԱ. 23 եւ.):

Կատարելապէս չենք գիտեր անշուշտ թէ ի՛նչ էին այդ նշանները, տանջանքի մը կսկծանքով իր մարմինին վրայ սպառնացած վէրքերու այդ հետքերն: Գիտենք սակայն թէ յաւիտենական սուրբ մտատրւպարի մը ուղղուած իր հոգին, որ մինչեւ իր վերջին շունչը եռեկեփեցաւ իր մարմինին մէջ՝ ներքին հրայրքի մը անդրմարգրելի տաղնապուստներովը ի՛նչպէս ասնքան նշանաւոր գարծուց զինքը իրրև մեծազոյն Առաքեալը քրիստոնէութեան, և իրրև մէկը, որ, անանց տեսած ըլլալու ոչ խաչը և ոչ խաչեալը, բովանդակ իր քրիստոնէական գործունէութեան միջոցին ու է ուրիշէ մը աւելի տպաւորուած մնաց միշտ մէկին խորհուրդովը և միւսին կեանքովը ու գործովը միանգամայն:

Ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ արգարեկեանքին մէկ օրէնքն է ստիկա, երբ սրտի տէր և իր կոչումին ըմբռնումն ունեցող մէկը հոգեկին կը նուիրուի անծի մը կամ զաղափարի մը, անոր սէրը հրայրք կ'ըլլայ իր մէջ, իր վրայ և իր պարուսններուն մէջ զայն կը պատկերացնէ իրտ. իր ուսուցիչին պաշտանքը ունեցող աշակերտը իր ձայնին մէջ անոր շնորք, իր ոճին մէջ անոր գիծը, և իր մտածումներուն մէջ անոր խորհուրդ եղանակն է որ կը վերարտագրէ: Խնդրոյ մը կամ գործի մը մտածումովը համագրաւուած մարդը այդ ինչն զրոյն կամ գործին տեսիլքներէն իր մէջ ծնած բերկրանքը կամ տածանքն է որ կ'արտագրէ ամէն վայրկեան: Իսկ երբ Քրիստոս է այդ անձը, ու քրիստոնէութիւնը՝ այն զաղափարը որ իրենց կը քաշն սիրտերը, անտեղիտու է բուրբանուէր. յարումը. եւ, ի հետեւանս այդ յարումին, անվրէպ է Քրիստոսի եւ Քրիստոնէութեան

յատկանիշներուն՝ նշաններուն երևումը այդ վերջիններուն վրայ և իրենց կեանքին մէջ:

Ոչ միայն Պօղոսի, այլ նաև ամէն նրումարիս քրիստոնեայի պարտականութիւնն է ուրեմն կարենալ ըսել. «Ես զչարչարանս Քրիստոսի ի մարմնի իմում կրեմ»: ու մը-խիթարուիլ՝ Քրիստոսի կամ Քրիստոնէու-թեան կրուած, այսինքն, Աստուծոյ թագաւորութեան երկրի վրայ տարածման համար յանձն առնուած հոգեբու և անձկութեանց վիշտերու, տառապանքներու և տանջանք-ներու, ֆիզիզական և հոգեկան տուայտանք-ներու, զրկանքներու եւ հալածանքներու, բարեկամներէ և թշնամիներէ, օտարներէ և իւրայիններէ իրենց վրայ խուժուած և կուտուած նեղութեանց արդիւնքներով, որոնք Քրիստոսի հոգւոյն նշաններն են ի-րապէս եւ քրիստոնէական բարոյականով ներշնչուած նկարագիրի մը կազմութեան անհրաժեշտ պայմանները:

Ներկայիս, ճարտարական հետապնդու-թեանց և ընկերային սկզբունքներու ան-համեմատ բռնազբօսման այս դարուն, երբ մարդիկ նշանաւոր հանդիսանալու համար իրենց ունն ու ուժը անդադրում կը տանջեն բոլորովին տարբեր ուղղութեանց վրայ, ի՞նչ գերմարդկային ճիգերու պէտք կայ արդա-րեւ որպէսզի այդ հոգին եւ այդ բարոյա-կանը չզգազրին մղելէ մեծ սիրտերը և հզօր կամքերը՝ զոհողութեան այսինքն «չար-չարանք»ի ճամբով միայն իրթալու ճըշ-մարտութեան, այսինքն Աստուծոյ սիրոյն, ապացուցանելով զայն՝ մարդկութեան բարւ-ւոյն, աշխարհի խաղաղութեան եւ տիե-զեբական եղբայրութեան համար խորապէս զգացուած կենդանի սիրով մը:

Թ. Ե. Գ.

### ՔՐԻՍՏՈՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԵՒ

### ՅԱՐՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Բ. ԿՈՐՆԹ. ԹՈՒՂԹԻՆ ՄԷՋ(\*)

Պօղոս Առաքեալի գրած թուղթերուն մէջ, մասնաւորաբար անո՞ք որ մեզի հա-սած են, կարեւոր տեղ մը կը զբաւէ նը-կրորդ Կորնթ. Թուղթը: Կորնթոսի նկեղե-ցին Պօղոսի ստեղծագործութիւններուն ա-մենէն գեղեցիկներէն մին է, ինչպէս ինք այլ կը գրէ Ա. Կորնթ. Գ. 15 համարին մէջ, Յունաստանի մէջ տիրող քաղաքական պայքարի ոգին, որ կը յուզէր այդ շրջանի յունական բոլոր ոստանները, կ'անդրա-դառնար նաև քրիստոնէական նկեղեցիէն ներս. Յունական ուսմկալարութեան քաղց-կեղն էր որ կը ճարակէր քրիստոնէական համայնքին մէջ: Ասկէ զատ, Կորնթոս որ Ատտիկեան նահանգին թագուհին էր, 146ին Ն. Ք. կործանուելէ յետոյ Հռոմ-մայեցի Mummios կուսակալին կողմէ, մօտ դար մը ետք վերաշինուեցաւ Յուլիոս կեսարի կողմէ եւ իր բնական դիրքին պատճառաւ՝ Յունաստանի և Պէլլոպոնէսի միջեւ գտնուելով, եղաւ Յունաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակու-թային կարեւոր կեդրոններէն մին: Այդ շրջանին այս քաղաքը ապականութեան, զգայապաշտութեան և սկեպտականութեան տիղմին մէջ ինկած էր. անկարգ ապրիլ կը նեւանակէր Կորնթոսի կեանքով ապրիլ: Այս քաղաքին ապականութեան տարտամ մու-ձազանգը կը գտնենք նաև Հեթանոս աւ-տենագիրներու մօտ. ընդհանուր այս ապա-կանութեան մէջ, համեմատաբար աւելի մաքուր կենցաղ մը ունէին քրիստոնեա-ները. ու այս պատճառով է որ Կորնթա-ցւոց թուղթերուն մէջ երկրորդական գիծի կուգայ դաւանաբանական տարբը և աւելի աչքի կը զարնէ բարոյական և անձնական տարբը:

Հետևաբար, Կորնթացւոց Բ: Թուղթին մէջ, վարդապետական (didactique) տարբը

(\*) Հասուած մը յօդուածագիր վարդապետի վարդապետական աւարտաճառէն (thèse):

երկրորդական է. վարդապետութիւնն և քրիստոնէական ուսուցումն թէև կան անոր մէջ, բայց պատահական են: Թուղթին հիմնական նկարագիրը անձնական է. այս Թուղթը, առաքեալին վստահուած հեղինակութեան եւ նկարագրին պաշտպանութեան նուիրուած ջատագովութիւնն մըն է: Ա. Կորնթ. Թուղթն ալ վարդապետական ճառ մը չէ, ինչպէս նաև բոլոր մեծ ու փոքր Թուղթերը Պօղոսին (\*):

Բ. Կորնթ. Թուղթին մէջ, միակ կարևոր վարդապետութիւնը որուն կը հանդիպինք, յարուբեան վարդապետութիւնն է. Կորնթոսի մէջ ոմանք կը մերժէին և չէին հաւատար Եւրոսթեան վարդապետութեան: Բ. Կորնթ. Թուղթին մէջ, աւելի ռուսզ է քրիստոնէական ուսուցումը թէ՛ իբր վարդապետութիւն և թէ՛ իբր բարոյական կեանքի կանոն. չենք հանդիպիր հոն մարգարանական (anthropologique) և փիլիսոփայական (sotériologique) գաղափարներու. ունի սահայն քրիստոսաբանութիւնը մը (christologie):

Քրիստոսաբանութիւնը. — Այս Թուղթի քրիստոսաբանութիւնը նոյն է միւս Թուղթերու մէջ շօշափուած քրիստոսաբանական կէտերու հետ. Յիսուս Քրիստոս «Աստուծոյ Որդին» է (Ա. 19), և Անոնք է որ բոլոր քրիստոնէաները կ'ապրին» (Ա. 21, Բ. 14). Քրիստոսի նախազոյութիւնը կ'ապացուցուի այս խօսքով. «Կան ձեր աղքատացու որ մեծատունն էր» (Ը. 9), ամենէն միտարի և խորունկ բացատրութիւնը՝ Բանին Մարդեղութեան ակնարկութեամբ. անհկա աղքատ էր իր ծնունդէն սկսեալ, թէև Անիկա իր մարդկային կեանքին մէջ ո և է հարստութիւն և նրութեան մեծու-

թիւն չի զոհարերեց, բայց մերկանալով իր աստուածային փառքէն, եւ մարդկային մարմին առնելով Անիկա զոհարերեց աւելի քան ինչ որ մարդ կրնայ հասկնալ (\*):

Ան ամէնուն համար մեռաւ (Ե. 15) և Անոր միջոցաւ Աստուծոյ գմեղ հաշտեցուց իրեն հետ (Ե. 18-21)(\*\*):

Անիկա մեռելներէն յարութիւն առած է և Անով մենք ալ յարութիւն պիտի առնենք (Դ. 14), Հին Կտակարանի մէջ, Եւսովայի տրուած կարգը միակդիներն այժմ կը տրուին հոս Յիսուսին:

Թէ Ա. Կորնթ. և թէ՛ Բ. Կորնթ. Թուղթերուն մէջ չկայ յոտապօրէն աստուածուած ո և է Եւրոսթեանական վարդապետութիւն, բացի օրհնութեան այն ձևէն, զոր ունինք Բ. Կորնթ. Թուղթին վերջաորութեան, «Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի, և Աէրն Աստուծոյ և Հաղորդութիւն Հոգւոյն Սրբոյ (ԺԳ. 13), իսկ Ա. Թուղթին ԺԲ. 4-6 համարներուն մէջ «միեւնոյն հոգին, . . . միեւնոյն Տէր, . . . միեւնոյն Աստուծոյ» թերեւս կարելի է ընդունել իբր ակնարկութիւն Երրորդութեան վարդապետութեան:

Յարուբեան վարդապետութիւնը. — Մեկնելներէն ոմանք կը կարծեն թէ Պօղոսի մտածումը մեր յարութեան կերպի մասին, որոշ վարդացում կրած է Բ. Կորնթ. Թուղթին գրութեան ժամանակ (չ. 57 թուին, աշխան): Իրապէս ալ Պօղոս Առաքեալ մարմիններու մասին Ա. և Բ. Կորնթ. Թուղթերուն մէջ տարբեր կերպով կ'արտայայտուի. այսպէս, Բ. Կորնթ. Ե. 1-10 համարները որոնք կը շօշափեն յարութեան վարդապետութիւնը դժուար պիտի ըլլար հաշտեցնել Ա. Կորնթ. ԺԵ. 20-25 համար-

(\*) Պօղոսի աստուածաբանութիւնը, իրեն տրուած աստուածային յայտնութեանց դուժման է. Պօղոս մեղի աստուածաբանութեան նախատարերքը կուտայ. այսպէս Գաղաթ. Թուղթով քրիստոնէական դուժմաբանութեան՝ իսկ Ա. և Բ. Կորնթ. Թուղթերով՝ քրիստոնէական քարոզչութեան. բայց ինք ուղղակի աստուածաբանութիւն չի մշակեր, բառին գիտական և իմաստասիրական առումով: Պօղոս կը մտածէ systématique կերպով, այսինքն, միայն և յարակից, բայց դրութիւնը իբր չէ և իր մտածումը դրութեան վերածելու համար, պէտք պիտի ունենար լեցնելու իր մտածումին մէջ կարգ մը թերթիներ, արամաստեական ամբողջ մը կարգաւոր և եղբակցութեան մը հասնելու համար, ինչ որ աստուածաբանի մը գործն է հալ թէ առաքեալի:

(\*\*) Հմտ. Փիլիս. Բ. 7 համարը, ուր կը կարգանք. «Ջանձն ունանացուց» εαυτὸν ἐκένωσεν, և առկէ ծագած է Kenosis աստուածաբանական բառը, որուն վրայ կառուցուած է անձն-անայնացումի (self-emptying) վարդապետութիւնը, այսինքն՝ Աստուածորդոյն կողմէ լքումը աստուածային առանձնանորոշմանը, երբ որ մարդացաւ. ա. և Աստուած մարդացաւ որպէսզի մարդ աստուածանայ»:

(\*\*\*) Այս հաստատեալ համարուած է բարձրագոյն կէտը Առաքեալի ուսուցումին Բ. Թուղթին մէջ, և իր բոլոր ուսուցումներուն մէջ ամենէն խորունկ և կարևոր կէտը, որպէստես այս խօսքին մէջ է ամբողջութեամբ քառութեան խորհուրդին լրումը:

Ֆերուս կետ, և Նոյնիսի Բ. Կորնթ. Ծ. 1-6 համարները նոյն գլխուն 6-10 համարներուս կետ:

Ոմանք կը կարծեն թէ Պօղոս ցաւազին փորձառութիւն մը ունեցաւ Ա. և Բ. Կորնթ. թուղթերուն գրուածքան ժամանակ, երբ կարծ այցելութիւն մը տուաւ Կորնթոսի Եկեղեցիին, և այդ փորձառութիւնը այնքան ցնցեց իր մտածումն ու հոգին որ ստիպուեցաւ չափով մը եղանակաւորել իր հաւատալիքները մարմնոյ յարութեան, Երկրորդ գալուստեան և վերջին դատաստանի մասին. իսկ ուրիշներ ալ կը կարծեն թէ իր յարաբերութիւնը Ապօղոսին կետ, որ աղեքսանդրեան մտածումով մշակուած միտք մըն էր, ստիպեցին զինք փոխելու իր սենտուրիսները:

Պօղոս երբ կը խօսի վերոյիշեալ վարդապետական և աստուածաբանական կէտերու շուրջ, կը գործածէ Ս. Գրական բացատրութիւններ, որոնք մեծ մասամբ խորհրդանշական են և դժուար է միշտ զետեղ խորհրդանշաններ որոնք ամէն պարագայի տակ ներդաշնակ ըլլան:

Միւս կողմէ Պօղոս այս խորունկ խորհուրդներու մասին, պէտք եղած յստակ տեսութիւն չունի. իր տեսութիւնը մտքին մէջ կը պահէ և կը ջնանք միշտ իր լիզուն պատշաճեցնել այդ ճշմարտութեան արտայայտութեան. բայց այս հարցերու շուրջ համոզումի այնքան լրջութիւն ունի որ կարծես անիկա իր մէջ աստուածային intuition է և իր այդ համոզումը կը վերանցէ փորձառութիւնը և ինք արագաբէի մը ներշնչումով կը յայտարարէ ինչ որ իրեն յայտնուած է. ինք անձնապէս համոզուած է կարգ մը ճշմարտութեանց բացարձակ ըստուգութեան. այսպէս թէ՛ Քրիստոս մեռաւ և յարեաւ, թէ՛ այն հաւատացեալը որ ի Քրիստոս կը ննջէ պիտի յառնէ Անոր նման, եթէ իր կեանքը Քրիստոսի քրտազած ճըշմարտութեանց եւ սկզբունքներու համաձայն կեանք մը եղած է՝ Քրիստոսնեան պիտի չբաժնուի Քրիստոսն ո՛չ այս կեանքին մէջ և ո՛չ ալ մահուան մէջ. հետեւաբար հանդերձեալ կեանքը մին է այն իրականութիւններէն որուն վրայ կը սենեւուի քրիստոսնային նայուածքը. և ամէն անգամ որ առիթը կը ներկայանայ այս նիւթերու շուրջ խօսելու իր համոզումը կը

յայտնէ անպիտի բառերով որոնք ժամանակին հասկնալի եղած պէտք է ըլլան Կորնթացոց: Այն մարդը որ գրեց Ա. Կորնթ. ԺԵ. գլխուն մէջ, յարութեան մասին այդ հոյակապ գլուխը, կարողութիւն պիտի չունեցար փոխելու իր կարծիքները, որոնք կը պատկանէին արդէ աստուածաբանի մը. իրեն համար իր յոյսը ճշմարտութիւն մըն է որուն համար ինք պատրաստ է ապրելու և մեռնելու. մեռնիլ և Քրիստոսի կետ ըլլալ, իրեն համար միւսնոյն բանն է, յարութեան յոյսին հասուցոր:

Ասիկա բանաւոր բացատրութիւնն է այն երեւութական տարբերութեան որ կայ Բ. Կորնթ. Ծ. 1-10 համարներուն և Ա. Կորնթ. ԺԵ. 20-25 համարներու միջև:

Ա. Կորնթ. ԺԵ. գլխուն մէջ կը խօսի այն Կորնթացիներուն որոնք կ'ուրանային մարմնոյ յարութիւնը, զայն անհասկնալի գանձելով. Պօղոս զանոնք կը վստահացնէ ըսելով թէ յարուցեալ մարմինը ճարբեր պիտի ըլլայ նիւթական մարմինէն. բնական նիւթական մարմինը — կամ երկուստեւ ճարբը — պիտի ալլափսխուի, պայծառաւ կերպուի:

Կորնթացիք տակաւին կը խորհէին թէ անորոշ ժամանակ մը կայ մահուան և յարութեան միջև. Ա. Կորնթ. Թուղթը այս հարցով ալ զբաղած էր. անոնք որ պիտի ապրին մինչև Քրիստոսի երկրորդ Գալուստը (Parousia) (\*) այս երկրի վրայ, անոնց նիւթական մարմինը պիտի փոխուի հողեոր մարմնի. իսկ անոնք որ մեռած են Parousiaէն առաջ, անոնց գոյալիճանի ու հոգեվիճակը աւելի նպատաւոր պայմաններու մէջ պիտի ըլլայ քան ապրողներուն վիճա-

(\*) Բ. Գալուստ (Parousia) տառապէս կը նշանակէ «եփեղալիսիւն». թեքնիկ եզր մը. Նոր կտակարանի մասնագրութեան մէջ կը գործածուի Քրիստոսի երկրորդ Գալուստին վերաբերմամբ և որ կը հղուի նաև «Յայեմալիսիւն», «եփեղալմ», և կամ «Օր Տեսնմ» (Ա. Թեաղ. Բ. 19, Գ. 13, Գ. 15, Բ. Թեաղ. Բ. 1-8, Ա. Կորնթ. ԺԵ. 23, Թակ. Ե. 7, Մատթ. ԺԳ. 3): Parousiaն պիտի գրէ մարդկային պատմութեան ընթացքը և ասիկա պիտի նշանակէ յաւիտեաններու վախճանը. զայն պիտի կանխեն երեք մեծ զէպքեր, արտաքին աշխարհի երևոյթներէն զատ, չեղք վիշեմալիս դարձ, վերջին Ե. դրդի. սպասամբարիսը և նեղը (Բ. Թեաղ. Բ. 3, 8):

կը, որովհետեւ անոնք աւելի մօտ պիտի ըլլան Քրիստոսի(\*):

Հրէական աստուածաբանութիւնն ալ այս նիւթերու շուրջ նախապէս շատ կոշտ, զգայական և նոյնիմի ջաղաքական տեսութիւններ ունէր, որոնք ժամանակի ընթացքին որոշ զիմայեցուցիչ կրեցին, և որոնցմէ ազդուած է Պօղոսի մտածուքը, այսպէս. (\*\*)

1) Երեմ. ԾԱ. 57 համարի մէջ, մահուան քունը ոչ միայն տեսական, յաւիտենական է, այլ նաև այնպիսի քուն մը որ այդ քունով քնացողները երբեք պիտի չարթնան. ամէն պատիժ և վարձատրութիւն այս կեանքի մէջ է միայն. բարեգործն ու չարագործը, երկուքն ալ Շեօլ կ'երթան որ գրիթէ համարժէք է ունայնացման, ոչնչացման:

(\*) Pausiasէն առաջ մեծնոյներու համար յարութիւն պիտի ըլլայ, իսկ անոնք որ երկրի վրայ պիտի ապրին մինչև այդ «մեծ օրը» անոնք ձևափոխութիւն (transformation) պիտի կրեն. երկու վիճակներու համար ալ հազեօր մարմիններ, ձևեր պիտի ըլլան:

(\*\*) Պօղոս իր մանկութիւնը անցուց Տարսուսի մէջ, մինչև 12 տարեկան հասակը, երբ մանուկ մը ըլլաւ եբրայական օրէնքի «ծիմնաց Որդի» կը սեպուէր, որովհետև այդ տարիքէն տղան կը սկսէր ներթափուիլ Մովսիսական Օրէնքի ծիսական բոլոր արձամարտութեանց, ինչպէս Յիսուս ենթարկուեցաւ (Ղուկ. Բ. 42). երբ Պօղոս ձգեց Տարսուսը և Երուսաղէմ եկաւ, այն ստան Երուսաղէմի մէջ կային երկու մրցակից աստուածաբանական և մեկնողական ուղղութիւններ, Հիլելի (Ն. Գ. 70-10 Գ. Ե.) և Տամալի. Հիլելի դպրոցը կը հակէր զէպի նուազ խտացական մեկնութիւն, ու այս դպրոցը եղաւ հրեայ հոգիին ամենայաւ արտայայտութիւնը. Հիլելի յաջորդը և զազախարաններուն արմատաւոր ժրտանդորը եղաւ Գամաղիէլ, որ ի նպաստ քրիստոնեաներուն արտայայտուեցաւ երբ առաջնայնորը կը դատուէին Սենեարիոնի առջև. Գամաղիէլ եղաւ ու միշտ մնաց տիպաբոլ զազախարական ֆարիսէյցի. ահա այս մեծ ուսրբիի ոտքերուն առջև էր որ Պօղոս աշակերտեցաւ և սօրվեցաւ «ըրբազան գիտութիւնը»:

Տարսուսը եղաւ Պօղոսի ջաղաքացիական հայրենիքը, ուր անկիւս ստացաւ հոգովմէական ջաղաքացիի արտոյտը, հելլէն մշակոյթն ու լեզուսն ու կերպով մը եղաւ աշխարհաքաղաքացի. իսկ Երուսաղէմը եղաւ իր հոգիին նախնիքը, հայրենիքը իր իմացականութեան և սրտին, և ուր ստացաւ լեցուն գիտակցութեամբ իր կրօնական և քարոյական կամուսածքին և կատարուածն անջնջելի դրոշմը:

2) Ժողովողը կ'ըսէ թէ մարդու հոգին անմահ է; բայց անմիջապէս կ'աւելցնէ թէ իմաստուն մարդու անունը, յիշատակը պիտի չմեռնի. այս գաղափարը տարբեր է հին այն գաղափարէն թէ Շէօլը մարդու վախճանն է: Պօղոս ծանօթ էր այս գաղափարին:

3) Պօղոս կը ճանչնայ նաև Իմաստութեան զիրքը, ուր ոչ միայն հոգիի ամուսնութեան մասին կը խօսուի (Ա. 15, Բ. 23, Պ. 3, Դ. 7). այլ նաև հոգիի նախազորութեան մասին (Ը. 90). բայց հոս ալ հոգիի անմահութիւն կայ միայն, հոգիին և որ յարութիւն կ'առնէ, իսկ մարմինը յարութիւն չունի (Գիրք Ենովքայ Զ. 10, Ղ. Գ. 3, ԶԳ. 3, Գիրք Յորելիւնց ԻԳ. 31):

4) Մարք. մէջ ունինք մարմնոյ յարութեան վարդապետութիւնը, ամենէն տառական իմաստով. ըստ այդ շրջանի (Ն. Բ. 180-40) հրէական մտայնութեան եւ գաղափարաբանութեան, մարդիկ իրենց գերեզմաններէն պիտի յառնեն այնպէս ինչպէս սովորական կեանքի մէջ կ'արթնան քունէն. և այդ գաղափարը այնքան զօրաւոր էր որ ինքզինք կ'արտայայտէր քանդակագործութեան եւ նկարչութեան մէջ ևս: Նոյնիսկ Լաբելները կը սօրվեցնէին թէ արդարները յարութեանէն ետք զաւակներ պիտի ծնին և Հիվթաթանի մը վրայ նստած խնձոյք պիտի ընեն. (այս պարբերութիւնը անհեթեթ, կոշտ, մէկ բացատրութիւնը է Սղմ. 2Գ. 14 համարի, ուր ըսուած է. «Եղու փշրեցիք զգլուխս վիշապին և ետուր զնա կերակուր ժողովրդոց բնակելոց յաւապաիօ»): Ահա այս գաղափարն էր որ Կորնթոսի մէջ անհաւատալի կը նկատուէին և Պօղոս չստիպեր որ անոր հաւատան:

5) Ենովկայ գիրքին մէջ (ԾԱ. 4, ԶԳ. 6) և Բարուկայ Յայնուրեան մէջ, կ'ընդհանրանէր կան յարուցեալ մարմիններու վիճակի մասին(\*). յարուցեալ մարմինը նիւ-

(\*) Հրէական Յայտնութեան (Apocalyptic) գրականութեան մէջ նոյն վարդապետութեան տարբերակներու կը հանդիպինք: Պաղեթի Ենովկայ գիրքին մէջ մարմիններու յարութեան մասին զբուռ է այսպէս. «Տէրը ըսաւ Միջալէի. զնա և Ենովքէն առ իր երկրաւոր գեղար — իր մարմինը —, օծէ զայն իմ սուրբ իւզովս և հազուեցուր զայն իմ փառքիս զգեհաստը»: Իսկ Համ-

Թական մարմինն է, փոխակերպուած հր-  
գեւոր մարմինի մը, ինչպէս են հրեշտակ-  
ներու մարմինները:

Ատիկա նոր մարմնի սեղծում չէ, եթէ  
ստեղծում ըլլար, այն ասին մարմնոյ յա-  
րութեան գաղափարը անիմաստ պիտի ըլ-  
լար. այս հոգեւոր մարմինը հրաշալի մեկ  
պայծառակերպութիւնն է երկրաւոր նիւթա-  
կան մարմինին. ահա այդ գաղափարն է որ  
կ'որդեգրէ Պօղոս (Ա. Կորնթ. ԺԵ. 35):  
Իայց թէ՛ ե՞րբ կ'ստացուի այս հոգեւոր  
մարմինը, մահէն անմիջապէ՞ս ետք, յա-  
րութենէ՞ն թէ դատաստանէ՞ն վերջ, մահ-  
ուան ու հոգեւոր մարմնի ստացման եւ ըզ-  
գեցման միջև միջոց մը, միջանկիալ վի-  
ճակ մը, գոյութիւն մը, կա՞յ. այս կէտի  
չորջ է որ Պօղոսի մտածումը նոր փոփո-  
խութիւն մը կը կրէ. երբ Ա. Կորնթ.  
Թուղթը կը գրէր, կը վարդապետէր թէ  
այդ հոգեւոր մարմինը կ'ստացուի յարու-

բարձումն նայեալ Մարգրէի գիրքին մէջ կը կար-  
գանք. «տեսայ սուրբերը սրունք մերկացած էին  
իրենց քիզիական զգեստները եւ այժմ կը հագնէին  
երկնեակէն եկած զգեստները, եւ ասունք հրեշտակներու  
պէս էին»:

քեան ասեմ. քայց երբ կը գրէր Բ. Կորնթ.  
Թուղթը, (Ն. գլուխը) կ'ըսէր թէ այդ հո-  
գեւոր մարմինը կ'ստացուի մահուան ըտպիմ:

Ինչպէս Պօղոս Առաքեալ, նմանապէս  
առաքելական դարու մեծ դէմքեր, հոգեւոր  
մարմնի ստացման ժամանակի մասին երկու  
տեսութիւն ունէին. ըստ առաջին տեսու-  
թեան, հոգեւոր մարմինը արդէն գոյութիւն  
ունի «յերկիմս», եւ մեզի կ'սպասէ, եւ իբր  
վերարկու կը ձգուի մեր նիւթական մարմ-  
նայն վրայ. իսկ ըստ երկրորդ տեսութեան,  
հոգեւոր մարմինը աստիճանաբար կը կազ-  
մուի մեր մէջ Ս. Հոգիին ազդեցութեամբ,  
որ մեր մէջ բնակելով պատրաստ է ունէ  
մէկ ատեն մեր նիւթական մարմինը փոխա-  
կերպելու հոգեւոր մարմնի (Հռովմ. Ը. 11)(\*):

ԱՐՔՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ

(\*) Ուղղափառ մտածումէն անկախաբար,  
Ա. դարու քրիստոնեայ մտածողներէն ոմանք ալ  
կ'ըսէին թէ կայ ետրոզ մարմին մը, interior, նիւ-  
թական մարմնի եւ յարութեամբ ստացուելիք  
մարմնի միջև երկարաձգուած շրջանին հազնու-  
լիք. այս մասին ոչ մէկ պաշտօնական ուսուցում  
Ս. Հարցք չով է Ս. Գրական մատենադասութեան  
մէջ:

**ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ**

**Լ Ո Ւ Ս Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ի Ն**

Ճերեկն աղչի՛կ մ'է անոյ՛ ու քարմագեղ ու բուրեան...  
Հոգին՝ կեանքի ու լոյսի հառազայթո՛ւմ մ'անասման,  
Ձոր ցամաքին ու ծովին ու մարդերուն, իբերուն  
Ան կը բաւխէ՛ լիաբուն:

Կու գայ կապոյտ անհունէն, ու քեւերուն թաւափայլ  
Կ'իյնայ ըսուեք ծըփուն՝ լիներուն ծոցը մըռալլ:  
Քաղցր ու ծորուն, լոյսի՛ պէս, մե՛ղրն է ժրպիսն իր անգին  
Տիեզերի՛ փեթակին:

Կը բանայ ֆոլն իր ոսկի՝ ծովիմ վերել ու լերան,  
Անհառնեաւ կողերուն՝ վարդամբուլու պատմուհան,  
Թռչուններուն կուտայ ե՛րգ, մարդերուն՝ խինդ ու աւի՛ւն,  
Հովերուն՝ գա՛ղջ զովութիւն :

Հիւանդներու սրնարին ան կը կախէ՛ ջահն յոյսի,  
Եւ իր անտես ձեռքերուն տոյսններէն կը հոսի  
Խայտանքի դող մը գաղտնի՝ կենսաբաղձիկ ու անբոց  
Երակներուն մէջ անոնց :

Ինչ հրապո՛ւր, ինչ բերկրանք, երբ նըւագն իր ֆայլերուն,  
Հովերուն մէջ ու ծովիմ, հնչէ՛ կընա՛րն իր անհուն...  
Տօնահանդէ՛ս գոյներու՝ երբ իր մասները հըպին  
Ծաղիկներու՝ շրթունքին :

Տիեզերքի ոգիին՝ ցերեկն աղջի՛կն է զըւարթ...  
Երբ իյնայ շուքն ամպերուն՝ իր հակասին վըրայ վարդ,  
Մէկն աչքերուն՝ կ'արտասուէ լուսաշիթէ՛ր մարգարի,  
Միւսը անո՛յ՛ է կը ժըպի :

Ինչ փառանհէ՛ղ մահասօն, գոյներու ի՛նչ շրթեղանք...  
Լըռութեան հեւը խորունկ՝ կ'ըլլայ անոր մահազանգ,  
Ծիածանէ՛ թեւերու մէջ երբ աչքերը փակուին,  
Անհունն՝ իրեն անկողին :

Կը մեռնի՛ ան, բայց իրմէ կը բաբախէ շուքն մ'անմեռ  
Առուակներու լուսահեղձ շրթունքներուն վըրայ դեռ,  
Կ'ապրի՛ շըռո՛փ մը իրմէ՝ ծաղիկներու սիրտին մէջ  
Ու սիւներուն լուսառէջ :

Յերեկը բո՛ւր է ու գոյն, ծով ու ծըփա՛նք հանանչէ.  
Ե՛րգ մը՝ որուն մանէն վերջ արձագանգն յա՛ր կը հընչէ...  
Ու նըւագն իմ տղերուս, ուր մաս մ'իրմէ կայ անմահ,  
Չ'արտասուէր մահն իր հիմա :

Յերեկն աղջի՛կն է անոյ՛՛՛ սիեզերքի ոգիին...  
Կեանքն իր՝ բաշխու՛մ մը բարի, մահը՝ ծընո՛ւնդ վերսին...  
Ա՛հ, եթէ կեանքս իմ պիտի չըլլայ կեանքի՛ն իր նման,  
Ըլլայ գէթ մա՛հս՝ իր մահուան :

# ՄԱՏԵՆԱԴՈՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

**ՊԱՐՏԻՋԱԿԱՆ ՈՒ ՊԱՐՏԻՋԱԿԵԾԻՆ,**  
Պատասցց Գրիգոր Յ. Մխալիսան, սպոր. Գովիլե,  
Սահակ-Մեսրոպ. 1938, էջի 983, 80. զին՝ երկու տա-  
լար:

Իր ամբողջութեանը մէջ կարեւոր է շահեկան գործ մըն է հանգուցեալ ուսուցչին ստորաբորթին լեցուցիկ այս հատորը: Ան կը պատկանի մեր մասնենազրութեան մէջ այլ ևս այժմեացած հայրենայինական — այս բառին լոկ զրուական առումով — սեռին, որուն վերջին շառագոյն յաջողութիւնները եզան Գալուստեանի Մարազը և Ալլոյառնանի կեանքովն: Այս երկուքը տեսակ մը հանրագիտարաններ էին անշուշտ, զի կը պարունակէին ոչ միայն այդ քաղաքներու, այլ և անոնց շրջալայը շախմատի, մին շախմատի լիկտը և միւրը Գամբրիբի գրեթէ ամբողջ պատմութիւնը, վիճակագրութիւնը և ազգագրութիւնը: Անոնց համեմատութեամբ մենագրութիւն մըն է անշուշտ Մխալիսանինը, զի կը զբաղի մի միայն Պարտիզակով, առանց իսկ նկատի առնելու անոր մտածակայ քանի մը հայագիւղերը Այնուամենայնիւ, արդարութիւն պիտի ըլլաւ թէ իր այս ձեռն մէջ ալ մեծապէս կետագրաբարական և արժեքաւոր այնպատութիւն մըն է ան: — Նեղիսականութեան տեսակէտով երկու մասն է կը բազկանայ ան. այսինքն շին և Միլիանը, որ գիւղին հիմնարկութեան թուականն է — շուրջ 1600 — մինչև 1880 կը հասնի, և Նորը, որ այս վերջին թուականն է կ'երկարի մինչև երկրորդ տասնամյակութեան, այսինքն աքսորէ զարձէն ետքի վերջնական ցրուումի օրերը. իսկ պարունակութեան տեսակէտով՝ երեք մասերու, շին շրջան, Անցման շրջան և Արդի շրջան, բազմաթիւ հատուածներով և յայտնեբով, և ստորաբաժանումներով, որոնք բարական անկանոն կերպով բաշխուած են, չենք գիտեր՝ զորումք ատենէն նոյն իսկ, թէ գործին յետ մահու տպագրութեան միջոցին:

Ինչպէս որք. Մխալիսան ինքնին կ'ընէ յուսալքաբան մէջ, շինը, կամ նախագրին և անցման շրջանները, ամբողջ հինգ ընդարձակ զլուսնեբոյ մինչև էջ 400, գրած է լիովին հետազոտութեամբ իր պատեղաբոր, կարծած, Աւագիբեհ Տ. Կարապետ Ե. Մխալիսանի, զոր ամենքը կը հանչնային և կը սիրէին իբրև կենդանի գունձաբանը գիւղին անցեալ յուշերուն: Ինչը, ուշիկ մերտանին է ուրեմն որ Կը. պատմէ իր ազգականին գրչին ներքեկ ոգորդութեամբ սնով մը, թիտումի շրջանին բուրբ մանրամասնութիւնները, զիւշալայրին ուրուումը, նախահայրերուն մ'ակնք գալը, գիւղին անտան զընցը, առական ընտանիքներուն հաս, տատան և կետեղեմէ ծառայման նկարագրութիւնը, գիւղին առններուն հին դիբընէ և ընդհանուր քարտէսէն մակարբերուած, գիւղին սահ-

մանները՝ ըստ կայսերական Ֆէրմանի, Նիկոլիդիոյ հայ ընկալութեան ծառումը, Պարտիզակի մէջ հին թուրք ընկալութեան մը կետքերը, առաջին գաղթականներուն կեննքն ու զբաղանքը՝ իրենց նահապետական զմայելի պարզութեանը մէջ. յետոյ, նախական շրջանի վիճակէն զուրք եկած, քանաններու և իշխաններու միջոցաւ ձեռի բերուած սկզբնական կազմակերպութեան շրջանը, ուր առաջին եկեղեցիքի շինութեան և քանանայական Պարտիզանաց տեսարանները կը սկսին, յատկանշական մանրագրութեան ներկայացումով. ապա ապաներու, այսինքն գիւղական իշխանապետներուն կառավարչութեան շրջանը, և այս առթիւ մեծ աղանդու միջև և ապաներու և մեծ քանաններու միջև հակամարտութեան զէպքեր, ուխտատեղիներու կազմութիւնը, գիւղին մէջ և զուրք ուր որբավայրեր. մերձակայ գիւղերու հետ սահմանի վեճեր, որոնք ժողովուրդին թուային և կազմական անումը կը ցուցնեն. շին օրերու գիւղական հարուստիքին նկարագրութեան մը վերջը, որուն մէջ ամենէն արտաքուս պատկերն է, մ'իջ յարք, և արքան ու փոսին առանձնուցուցէն վերջը քանանային պարագլուխ անցնիլն ու ամենքն ի միասին թՊագաւոր զուրջը երգելով պարելը, ազգային դրարտան շինութիւնը և զուրքէն բերուած վարժապետներու զորուունէութիւնը, որ կրթական հասունութեան օրերը կը մտնան շին: Այսպէս ան մեծ առններ են շահ իտալները, շահ Արթիսները և ի վերջոյ Մկրտանը, որոնք ամենքը ունին իրենց գործակից կամ մրցորդ, մեծ քանանները, մեծ Տէրտերունը, Տ. Սրապիւն, Տ. Արարամ, Տ. Կարապետ Տ. Գրիգորեան: Անոնց մէջ ամենէն ազգեցիկը, յառաջդիմականը և երկարատեղ է ըլլալ Մկրտանը: Կերպակէ, կայսերական փողերանոցի ատուրն հայկայթման գործին Պարտիզակի փոխանցուելուն հետևանքով մայրաքաղաքին հետ յարաբերութեանց յանձնումը, որ զուտ կը բանայ մէկ կողմէ նոր շահներու և կենցաղական ներքուծանց, և միւս կողմէ՝ նախանի, վեճերու և մինչև քաքորի յանգող կտրուկ հակառակութեանը, պարտաբաբարանէ զրկուած պատուիրակներու զանութեանց, առանցնորդներու այցելութեանց և բարեկարգական կանոններու հաստատման, հն. հն. — Այս բաժնին մէջ միակ թերթի է թերևս Պարտիզակի անունին՝ Պալիքաճախը ե՞րբ և ինչ նպամաններու մէջ գործածութեան զուրք թողած ըլլալու պարագան, որուն մասին վասն վրջ. Պարտիզակի կարծած իր Աբեղաձագային մէջ զուսնալի նուրբ գրած է պատմական խորքի վրայ ջանաւոր: Անկարելի է չոր հարիւր խիտ էջերուն մէջ ամփոփուած տեղեկութիւնները ներկայացնել հոս ամենէն հարևանցի կերպով նոյն իսկ. պէտք է կարող մասնաւորապէս այդ կինք զուսնալի, Պարտիզակի պատուական վերջին աւագեցեցին հարաքած, անմազքած և միամիտ հոգիի մը անմեղուակ կարգութեամբ պատմաբանած այդ ծանօթութիւնները, ամենքն ալ, ծերերէ՛ ժողովրդական պատմութեանը՝ հին գրութիւններէ

և ինչտակարաններէ քաղուած: Անոնց մէջ հոգեկան գունդնակութեամբ է որ կը տեսնեն թէ ինչպէս տունէ մը, ինչպէս մանուկ մը, ինչպէս ընտանիք մը նոյնպէս և զիւր մը և փայլումը մը ի՞նչպէս կը մեծնայ ամբողջ ընտանի և բարոյական օրէնքներուն համեմատ, և թէ ի՞նչպէս կը հշտարտուէ բիմատուութիւն շինեաց իւր տունը: Վանդի խելացի, կամքի տէր և աշխատող ու բարի մարդիկ եղած են այդ զիւրիկն նախարներէկներուն մէջ, որոնք առջին օրէն կարծես տեսած են իրենց յաջորդ սերունդներուն պէտքերն ու պահանջները, և ըստ այնմ տեօրինած ամէն ինչ: Երկրորդ մասը, որ կը գրաւէ 400-812 էջերը, ամբողջովին գործն է հանգուցեալ ուսուցիչին: Միայնակ ժամանակացի է 1880-1914 այդ շրջանին, զոր Կարեմալ օրջան կը կոչէ, որովհետև կրթական գործը, որ անկէ վերջ զիւրիկն հասարակական կենսութիւն յիշն է և օգին, այդ երևուողն է յոս տարիներու ընթացքին, կը գտանայ՝ տանէմէկ տարիներ Դուբնանի, և մնացեալ ժամանակամիջոցին՝ իր աշակերտներուն և ասանց աշակերտներուն մեռումը: Այս պատճառաւ ակա՛նաւտսի և մօտէն տեղեկիկ գիտակցութեամբ է որ կը շարժէ զրիչը, համարձակ, անկաշկանդ, գուցէ և երբեմն պզտիկ անմահականութիւններով, որոնք եթէ ոչ արդարանալի բայց հասկնալի են:

Կարգալով բուն իր գրած այդ վեց գլուխներ, որոնց վերջինը բամբասած է ինչ ենթադրուներու, ևր զգտա թէ ասուցիչն աւելի՛ մտաւարականը և հասարակական գործիչն է որ կը պատմագրէ, շատ կանուխէ արդէն ինքզինքը կրթումը ըլլալով, ինչպէս կ'երեւն, այն մարդին մէջ: Գրականութիւն չէ ընաւ իր ըրածը՝ ամբողջ այս խոյրը գրքին մէջ, ու յատկապէս բուն իր բաժինին մէջ, հազիւ թէ կը հանդիպիր գրական մէկ կամ երկու էջի, բայց առանց ստոր աւել կը սպասուրես իր յտակ և նշքրիտ դասուներէն և առողջ ստեղծութիւններէն, որոնք կը ազդատող մարդը կը մատնանքն իր մէջ, և որոնց պայծառութեան մէջ կը կորուսեն կը շքանան ինչ ինչ բոժոր, թուականի աննշողութիւններ, թիւրբիմացութիւններ, մտացունմներ կամ զանցառութիւններ:

Աշակերտի և յետոյ գործակիցի խանցալուսութեամբ կը խօսի, երբ կը ներկայացնէ Դուբնանի օրով Պարսիզակի մէջ սկսած հոգեւոր և կրթական նոր գործունէութիւնը, որուն անլրելի արդիւնք է եղած ազգային կեանքի առողջ զարգացումը. բառիկ լայնագոյն առածովը անայտ է երբ կը վերուէ՛ յիմակիկ առաջնորդ Յովակիմեան Սրբազանի նկարագիրը, երբ կը ներկայացնէ յեղափոխական խմբումներու շրջանը, Մուտքը մէջնորդի կրթական անմտանալի շնանքերը, և Դուբնանի մեկնումէն վերջ ազգ. վարժարանի ստացած կրթական ցնցումները, և անոնց թէ՛ իրը պատճառն և թէ՛ կետակէ՛ հասարակական գործերու մէջ երևան եկած ելեւէջներու իբրև ակնատես հասարակութիւն կը պատմէ հայլուր հրոսակներու գործունէութիւնը, և այն երգեական վախճանը զոր տեսնեցան անոնք ի վերջոյ անհասարակիմ ընկերներու գաւազուսութեամբ... և է. և է.:

Բայց ինչ որ, ըստ մեզ, Միայնակի այս գործին ամենէն ամօժքաւոր մասը կը կազմէ, վերջինի (ՓԱ.) գլուխն է, իր ստորագրած անուանիքով, զոր մակագրած է Համագրական պատկեր Պարսիզակի հասարակական կենսութիւն, Այս գլուխը, ամբողջ 154 էջ, բոլոր նախորդներուն վրայ աններև առաւելութիւն կը ներկայացնէ թէ՛ խնամուած գրուածքի, թէ՛ արամբանական դասաւարութեան և թէ՛ գրծերն և հարցերը նշքրիտ պատկերացումներով ներկայացնելու տեսակետով: Ամբողջ և լաւ պատրաստուած ուսումնասիրութիւն մըն է անիկա՛ ինք մինակը: Կը փորձուի մտածելու թէ նեղինակը շատ պէտք է գրած ըլլալ աւելի կանուխ, ըստ անելու անպարտ ժամանակի մէջ, այս կարգի գաւառագրական երկերու նմանութեամբ գործ մը յորինելու յատուկ մտադրութեամբ, և յետոյ ներգալքելու կցած: Անպարտաճը, որ բաւական որոշ կերպով կ'երևի նախընթաց մասերուն մէջ, Այս հիւսնիզարգին օրերուն գրած էր, վերջընթաց մտքը ամբողջ Ռեմէլէի շերմ կլիմային տակ անցուցած աստե՛ն՝ ապագայի խոյուններով հասարակարարընէ խոսոված, աչքի չէ զարնելու անու հոս:

Չայն բամբած է, ինչպէս կանխեցինք ըսել վերև, ինք ամբողջ գլուխներ, որոնց առաջնինն մէջ կը խօսի Պարսիզակի դիրքին, յայտարարութեան և տեղագրութեան մասին, վիմատիպ երկու փոքրագիր քարտէսներ, որոնց առաջինը յատակագրծին է Պարսիզակի փոքոցներու, մեծ շէնքերու, տուններու երամներու, ազբերներու և համարաներու խմբումներով և արուսմներով: Եւ երկրորդը Պարսիզակի շրջալայնի՛ արևմտաւեջն մինչև Արամ-Արամբան, հիւսիսէ՛ն թիկունքի շրջալայն լեռնաապարիքը, Սլաւոցի գետէն սըւրջուած, արևելքէ՛ն՝ անդրեւիկ յայտնայը, որ օձիկ-օձիկ զատնափն ի վեր կ'առտիհանաւորուին՝ շատար տէրէի նեղեղատին երկայնքին՝ վեր-արտերը: Ս. Սարգիսի հասարակարարը, Տեղեւէն կամ Չագար զիւրը և Եռակ ուրեմն Մանրաշահը, ու հարաւէ՛ն՝ ցուցամտի պէս զէպի արևմտաւեջ երկարած Նիկոմիդիոս ծոցը, յայտնայ՞տ Մայ իսկ ինչ, Սէկմինի, Խաղբիւրի և Տէրիհնէուրէի նաւահանգիստներով, և յայնկոյ՞ իմփոսով, Տէրիհնէուր և զէպի Չարիս երկաթուղագծով, վիմատիպ այս երկու քարտէսները իրենց մանրամասնեալ փոքրութեան մէջ գեանշելի են. և անուկարելի է որ զտունի Պարսիզակի մը որ նայեալով անոնց, զարդ մանկութեան կամ երիտասարդութեան օրերու ցնծալից ոտուստուսմը այն զիմերուն վրայ. ո՛հ, աննշ՛ ժամեր որ աւ չէք գիտնար: Միայնակն այս համը քարտէսները կը խօսեցնէ անոնց կցած գլուխի մը մէջ, կարծես տեղեւոյն վրայ գրուած, բարձրագիւր կետ է և, աչքին առջև ունենալով ամբողջ հանրապարտեւրը, Յայնորդ գլուխներուն մէջ նեղունի կը խօսի կլիմայի և առողջական վիճակի, անտեսական կենցաղի, ընտանական կեանքի և զբոսանքի, հասարակական վեանքի, կրօնական և հոգեւոր

չոյ անհասարակիմ ընկերներու գաւազուսութեամբ... և է. և է.:

կեանքի, կրթական գործի և Ժողովրդային նախապաշարութեան և հասարակընթերու մասին: Լեւոնաքերական և: Կլիմայական ազգայնութեանց հետեանք հրահանգութիւններու ներկայացումէն վերջ, Լեւոնաքերական արուեստին՝ տեղական բուսական շէնք Պործէէն մինչև համայնաբանական բժիշկ Տօքթ. Տ. Ստեփանեան վերելքին նկարագրութիւնը. աշուտ եւ Տեղական կեանք գլուխի զիւղատեսեանական բաժնին մէջ այգեասան մարզերու անուանացանկը և խաղողի տեսակներուն թուարկումը, որուն մէջ են Բրանապոլիը (Թէր կէտէկ), այծպակը (քէչի մէտէսին), մեղարոը (միսկէթ), որոնց կութքին ասուն կ'երգէինք Ս. Անճեանին խաղողին տաղը: Մոտեմտիկ օրնունուած խաղող, կամ ալ կ'արժէ հազար ներքող 3. կեռասի կարն կըրն ու օսայլասնի, ու խաղողի շերտարուածական աշխատութիւնները, որոնց միջոցին գրեթէ ամէն տունէ կը լըսուէր Դուրեանի սովեցուցած երգը. «Երեւն ու լուքրիկ գու չերամ, ձուէն ելած մերկ ու տկար, բնէ ննձի մ'լ չերամ, դու ի՞նչ կ'ուզես ջեզ համար 3. Ճխախտոի մշակութեան զբուսակները, որոնցմէ մաքսախոյաններու քաշագործութեանց պատմութեանց զիւցազնակէպի սպառնալուծութեանը կուտային մեր մանկական երևակայութեան, գործարանական արեւնտներու. խառնութեանային են. բաժնիներուն մէջ՝ ասունչինաց կայս, ֆայրիբային և մետաքի մանարաններուն բրդներու կամ բրդաանորու աշխատանքը, և պայտարները, համապարտները, կողովագործները, զորս չուտով նուանցին եւրոպական հարտաբարուեստները, և ուրիշներ: Ամերէն երկարատեւ եղաւ մանարաններու գործը, որ առիթ մը եղաւ գործաւորակիններուն համար սովորելու շարական և ազգային երգեր, վասնզի գիտուած էր որ երգի հանային մէջ մանուած մետաքի թելը աւելի կանոնաւոր կ'լլարը. ու գործարանատէրերը, մ'ոյ իսկ պատահաւ, նուտամուտ էին երգի բանան աշխատցնելու կիները և աղիկները. բան մը՝ որ աշխի քրտազարու օրէն սպառողիչ կը դառնար երբ մտակայ շուտին զեղին մէջ Միբաններու բացած մանան, բանի յոյն աղիկները, Գարտիզակէն գացած վարպետ կիներէ սորակ, այնքան քնքշի կերպով կ'երգէին մեր շարականները՝ ի մեծ ցու իրերէ քանաններուն. — կանանց և աղիկներուն բաժնին մէջ կը զգար որ հասկնալի չիկնուով կը սարի գրեթէ անոնց 4. Պայտի հարուստ տուններուն մէջ ծառայութեան արգելն առիւէէն, հասկ կարնալով ջանի մը միջմայգեցիչ պարագաներ յառաջ բերել, բացատրել անլի չքմեղեւու համար զայն: Շատ աւելի բովանդակային են լեւոնական կինացարը և «Բրանային կեանք - զբօսանք»-ի գլուխները, որոնց առաջինին մէջ նկարագրօրէն կը լուսանկարուին կարծես ճախի կեանքի առաջին ծառայութեանց, անական համապարտութեանց, նշանաւորի, հարնիքի, սղամկանութեան, մանկանց խնամքի, սուսական օրնուն զբօսական ժամանցներու, խնամական փոխաբանքի, հարստանի, հարսանի, հարս փայտցնե-

լու, հարսի քննութեան, մեղելու, և ի վերջոյ մեռելական սովորութիւնները, աչքի լոյրի մաշութեան քննութիւնը. որտեղեւորեւ զարգացնող պարտութիւնները, որոնք թէև Լալկական ներքին գաւառներուն մէջ եղածին հոխութիւնը չուէին, բայց այսու հանդերձ բաւական ինքնուրոյն են և օրինակ, երկրորդին մէջ կը խօսուի զիւղական ժամանակներու, ընտանեակական արեւմտական այգեւորութեանց, օրնարանական հաւաքութեանը, այգաւորութեանը կատարուած խառնկութեանց, սրտաբանութեանց, գեղջուկ կտտակներու, խաղերու են. մասին, որոնց մէջ ոչինչ կայ սակայն գրտաւի, զի կեանքը այդ միջոցին իր նախինն ընդիպարութեանն հետեանց և զեռ նոր ու որոշ կենցաղակերպի մը չէ յանգած, և տարտանն ու վարկպարագին է որ անխմատ ձեւակաւութեանց մէջ կ'երևին ու կ'անհետին: Լասարական զբուսական մէջ ամենէն ուշագրան է Թալկան խորհուրդը, որ ի յոյսէ կին մեծ աղաներու և մեծ տէրաէրանց տիկտարական գրտութեան, Սահմանադրանքը կը վարէ գործերը, և աւելին և: վասնզի այդ միջոցին զեռ կատարական պաշտօնէութիւն չիկնուով զիւղին մէջ, ինքն է ամէն ինչ՝ իբրև իշխանութիւն, որ կը զատավարէ: կը պարտագրէ, կը պատժէ և նոյն իսկ դրամ կը կորէ, թանձր խառնաբարի բոլորէն կամ քառակուսի պարի խառներ, Թալկանութեան կենցաղուած, իբր թէ միայն Եկեղեցւոյ մէջ գործածելի՝ իբրև մաքուք, բայց որ շուկային մէջ ալ և նոյն իսկ շրջակայից մէջ և իզմտ ևս կ'անցնին:

Կրօնական կեանքին վրայ խօսող գլուխէն աւելի հետաքրքրական է յաջորդը որ մակագրուած է «Կրթական գործ» և Այդ 22 էջերուն վրայ անպաշտօնացիլը մեթոտիկ կանոնադրութեամբ կ'աւանդէ ինչ որ կայ իբրև տեղեւորութիւն և ինչ որ կարելի է մակագրութիւն ի մասին կրթութեան վերաբերմամբ Գարտիզակցիին կողմէ սկիզբէն և շարունակ ունեցած սիրոյն: Կը խորհի, և շատ իրաւամբ, թէ զիւղին մէջ կրթական շարժումը առաջին զարկը պէտք է ստացած ըլլայ Արմաշէն, Գարագոյնեան և Ալաշիկ Սրբապաններուն օրէն, որոնց աշակերտութիւնէն եղած ան այդ լրջանի զխառու քանանները. կը նկատէ յիստոյ թէ այդ շարժումին մղում պէտք է տուած ըլլայ նոյնպէս իսկիւտարու ձեմարները, ուր սովոր էին զեղին մեծերը, որոնք ամբարներուն հետ յարաբերութիւն ունեցան, զի հոն գացողներ ևս եղած են բաւական թուով: Կը ինչ յատկապէս, իբրև կրթական գործիչներ, Տ. Ստեփանեան, Գանտիկեանը, Շիրանեանը, Լուսինեանը, որոնց անուններուն կապուած են բաւական թուով աշակերտներ, և որոնք կարծես իբրևուեստէն է պատարաստած են հողը այն զայտին, ուր յետոյ լուսագոյն արդիւնքներով պիտի գործէր Դուրեանը: Կը ինչ այդ բոլոր լրջաններու այսպէս կերտները մեծ շահով: Անուններու այդ ցանկին մէջ պատգամ մը կայ: իրենց պատուով այսպէս

և իրենց հաջը չհասած են անոնք որ դպրոցական հաշվապետութենէ մտած են կհանքին մէջ, ու Պարտիզակ երբանիկ եղած է միշտ այդ մտածումով. իր ապրուստին վարիչ ոյժը եղած էր միշտ դպրոցէն: Այդ կերպով զարգացած կհանքի մը մէջ է որ մշակուած է ազգային գիտաւսութիւնը, քաճորազոյն կրթութեան աչրը և ազգային նկնդեցիկին շնոր յարումը: Միայնան գրեթէ նշմարտութիւնը կը ներկայացնեն, այնպէս ցուցնելով թէ Ամերիկեան վարժարանն ալ Տօքթօ, Չըմպըրքի օրով մանասանը, կարեօր ազգակ մը եղած է գեղին մտաւորական յառաջդիմութեան:

«Ժողովրդական նախապաշարութեանը և հաւատալիքները», որունք Ք. դուստին պարունակութիւնն են, ոչինչ ունին իրենց մէջ ինքնաշարժական միայն Պարտիզակցիին է ամէն երկրի ե ժողովուրդի հաստատակաց լինելով. կարելի է ըսել նոյն իսկ թէ բաղդամարտ ուրիշ տեղերու մեր գիւղիւն մէջ քիչ եղած են անոնք, ամբողջ տեղւոյ մը մէջ բաւական ուժեղ կրօնական և կրթական հակազդեցութիւններ կանուսին նուաճուած ըլլալով:

Գործին Գ. և վերջին մասը, որ կը գրուէ 814-975 էջերը, կը պարունակէ «Նկատաւորութիւններ Պարտիզակի հայերէնին մասին», յետոյ, յաւաքաբար, «Պարտիզակցիներու բառարանը», «Նետք ձևեր, բացատրութիւններ, առածներ», «Մասնայայտակ բացատրութիւններ»: «Բերականութիւն», «Նմանջներ Պարտիզակի հայերէնէն և ժողովրդական բանասիրութիւններէն: — Կը խորհում թէ հեղինակին կամար ամենէն ապեւրտ մասը պէտք է նկատել իր գործին այս բաժինը. ոչ թէ որովհետև իր մեծահասութեան արտաքոյ էր այսպիսի նիւթ մը, այլ որովհետև գոտար է հաստատել որ Պարտիզակ և հ. է տանն և յետոյ մանասանը իր օրայն այսինքն իրեն յատուկ հայեցելը, կ'ուզէր սնուշուշ ըսել «Պարտաւքը աննեցած ըլլալ, այնպէս' ինչպէս ունին զօր օրինակ իրեն ժողովակ միւս հայ գիւղերը. հիներէն' Արուսեակէ, Օմանդը և Տօնկալ և վերջիններէն' Մանիշակ և Չաքարդիկ, իրենց սեպական ձայնաբանութեամբ, բառագանձով և քերականութեամբ, ինչպէս Բրօֆ. Ն. Առաւեան ցոյց տուած է Արուսեակէի կամար գրած իր լեզուաբանական ուսումնասիրութեամբ: Եւ ասիկա' կը կարծեմ' հետեւալ պատահաւով. այդ գիւղերուն նախարհիկները կը թուին իրենց նախկին հայրենիքէն ելելով իրենց վերջին բնակավայրը գաղթած ըլլալ մէկ անգամով և հաւանաբար բաւական կարեօր թիւով, ու, առանց որ իրենց վրայ եկուոր նոր տարրեր աւելնան, իրենք իրենց մէջ աճած են, պահելով իրենց բարբառը: Պարտիզակի պարագան այդպէս չէ եղած. իր նախարհիկները եղած են հազիւ քանի մը տնտօր, որոնց վրայ միշտ աւանդած են զանազան հողմներ եկած նորեր Յաջորդաբար և արագօրէն նոր տարրերու յաւելման հետ, իրարու խառնուած են բազմաթիւ բարբառներ, որոնցմէ ոչ մէկը կրցած է պահուլ իր ինքնութիւնը, ամէնքը հակազդելով իրարու: Այս կերպով կազմուած այդ

լեզուն շուտով ունեցած է տկարանալու ուրիշ պատճառ մըն ալ, իր մէջ խառնուելովը բազմութիւ թուրքերէն բառերու, զորք կը բերէին երիտասարդները, որոնք տարին ի բուն կ'աշխատէին ծովազրի թուրք գիւղերու և ապարաններու մէջ: Լին մասին մէջ Տ. Կարապետ քահանայի աւանդածներուն կարգին թուրք խաղի կտորներու և խոսքերու, և յետոյ «Պիբ կով կէշտի օրնկընդանի նման լեզուի հիւանդութեան ձևեր, ու մինչև վերջը սամիկին խոստանքէն մէջ թուրքերէն բառերու յաճախութիւնը կը հաստատէ ասիկա: Լեզուին այս լիճակին մէջ, Պարտիզակի կամար բարբառութիւն մը եղած է սակայն բաւական կանուսին կրթական գործին հաստատումը և ծաւալումը, որ շուտով Գ. Պարտիզակի և հետզհետէ մաքուր այնպիսի բարբառին ազդեցութեանը տակ բուրբովին հետախաղաղ ըրած է նախարհիկներուն և յետոյ աւելցած նորերուն խոսուածքի տարբերութիւններն ալ: Քննելով Միայնանի յառաջ բերած խօսակցական նմոյշները, առածները, կն., անտեց մէջ յինք տեսեր արդարև լեզուական ոչ մէկ յատկանշական առանձնայատուութիւն. նոյնպէս է նաեւ բանահիւտութեանց հայերէնն անգամ: Բառարանին մէջ կան թերևս բաւական թուով բառեր, բայց անոնք, գիտական խղճամիտ քերանութենէ մը պիտի հասկցուի թէ, առ առաւելով վերջանապարհիկները պէտք է եղած ըլլան զանազան ժամանակներու մէջ իրարու վրայ աւելցած բարբառներու բառերը, և այս կերպով պիտի շնչեն մանասանը այն մարզերը, ուսկից եկած են զանազան ատեններ Պարտիզակ գաղթող խումբերը:

Բայց այս նկատաւորութիւնը չի նուազեցներ բնաւ այս նկատ կարևոր գործին մեծ արժէքը, որ մանասնաբար առաջին երկու մասերուն, այսօրինքն պարտագրական, ազգագրական և վիճակագրական զուտներուն մէջ կ'երևի, Պարտիզակցիք այս քրքին կամար, որուն մէջ իրենց սիրելի գիւղը յարուստութիւն կ'առնէ ի գաղափարի, պէտք է երախտապարտ ըլլան անոր հարեցուցեալ հեղինակին յիշատակին հանդէպ, և ի յարգանս անոր և սիրուն իրենց ծննդավայրին, ամէնքը ցանկան ունենալ անկէ օրինակ մը:

Յ. Բ.

ԿՐԾՆՔ. Ա. ԳՊԻՔ, ԼԻՆ ՈՒՍՏ, 104 էջ. Բ. ԳՊԻՔ, ԿՈՒ ՈՒՍՏ, 104 էջ. Գ. ԳՊԻՔ, ԱՍՊԵՒԼԱՎԱՆ ՇԵՐՉԱՆ, 103 էջ: Լեյնիակ' Յովնան Յովնան Յովնան Տպ. Սամակ-ՄԵՐՍԻ, Փահիրէ: Պիս Թ. 7. 8. Ե. Գ.:

Կրօնական կարգութեան պակասը ահնիրէ է մեր նախակրթարաններէն ներս. անիկա արդիւնք է աւելի այն ամենի և մեր արհասարհանքին զօր ոմանք ունին կրօնական դատախազականութեան նշկատմամբ, և որ ինքնին հետևանք է կրօնական զգացումի թաւայնման և պակասին: Առանց կրօնական դատախազականութեան, անկարելի պիտի ըլլար մեր նոր սերունդին տուլ տունիկ և ատողը

կրթութիւն մը նկարագրի եւ բարոյականի։ Դաստիարակութեան նպատակը, մասնակէն միտքն ու հոգին կարգ մը ծանօթութիւններով ինքզինքու մէջ չի կայանար, այլ անոր մէջ կերտելու տխար մտքը, եւ ազնիւ նկարագիրը, մտքն առայժմը շահելով սիրտն ու հոգին։

Այս ուղղութեամբ մեր հէին սերունդը աւելի աշխատանք եւ հոգածութիւն տարած է կրօնական կրթութեան մասին քան մենք։ Վկայ՝ Իրինց հըրատարական դասագիրքերը։ Ամսըրտամ տըլլուած շէլայեի Ատօտաձառունը շին կտակարանի՞մ զասագիրքէն սօսեալ, 1713ին տպուած, Ղուկաս զպիր Վանանդեցիի կողմէ, մինչև Մալտոցի կըծնադիր բերքը, իսպանական, Մեկքիտեղի Աուրտտեանի, Մտեր Մագիտարոսի, Ջարմար քնչի, Յրթ. քնչ. Փօպօլեանց՝ Նոր Ուխտի պատմութիւնները, եւ մանաւանդ Քրիստոսակազմեղ Նախնի Յակօր Փատրիարքի, Սրտանձտտան Գարեգին վրդ.ի, Այվազու վրդ.ի Գարրիէլ Նպօ.ի, Եաննազարեան կարապետ վրդ.ի, Սուլաթեանց, Նազարեանց, Լ. Բժշկանի, Նայեանց, Նարպէի, Տ. Սարգիսեան Սահակ քասանայի եւ Բարբղէ կաթողիկոսի, որոնց մէջ իրապօս աճնէն նորն է Բարբղէ վեհափառ Քրիստոնէականը. այժմ ի գործածութեան նախակրթարաններու վերին դասարաններու մէջ։ Չփոխելով աւելի հանգամանօրէն եւ կրօնական վարժարաններու համար գրուած մտքորոտական գործերը՝ Մաթէոս կթղ.ի, Տերոյնցի, Ալըգեանի, Վարժապետանի, Օրմանեանի եւայլն։

Վերոյշեալ զասագիրքերու մէջ, սակայն կը հանդիպինք երբեմն չափազանց բարդ վարժապետական բանաձևերու եւ մութ եզրերու. անոնց մէջ ընդհարուպէս կը պակօր Աւետարանի մէջ այնքան զեղեցիկ կերպով պարզուած Յիսուսի կեանքը։ Թող որ տանց լիզուն ներկայիս համար խճուր եւ այլևս, իսկ սերիշերճ պատմական եւ աշխարհագրական աւելորդքանութիւններով բեռնաւոր։ Այս նկատողութիւնը՝ Քրիստոնէականներու համար։ Իսկ շին եւ Նոր Կտակարաններու պատմութիւնները Աւետարաններու աշխարհաբարի վերածուցներ են լոկ, մարգարէական մէջբերումներով ծանրանշուած։

Սեղիպտոսն է դարձեալ որ այս մասին եւ զասագիրք կազմելու նախանձնարի կ'ըլլայ, Պրն. Ա. Լոն Անէմեանի Լայոց պատմութիւնն եւ Պրն. Լ. Ամիրսեանի Պատմութեան եւ Աշխարհագրութեան (նոր լոյս տեսնելիք) զասագիրքերէն ետք լոյս կը հանէ Պ. Յովնան Յովհաննէականի կրօնի վերոյշեալ երեք գրքոյկները ձեռնուած շայ մատուկին եւ գրուած «Շայ մատուկին Իբրքիտելու համար եկեղեցին եւ — կրօնը — եւ անոր կետ եօթեկան կտար ամբար պահելու համար»։ Ա. Գիրքով շին Ուխտի պատմութիւնը կը ներկայացնոր մեզի 30 դասերու մէջ, ընդլայնուած, պարզարանուած, ուր նապակտական բարի եւ պարզ կեանքը, իսրայէլի աւանդական պատմութեան կրօնական եւ ազգային կերտներու կեանքը, դասաւորները, մարգարէներու, Թագաւորներու գործունէութիւնը կը նկարագրուի իբրպէս ճակատկարի եւ հնարքերէական զբոյսով. ուրիշ առաւելութիւն մըն

այ, պատկերներու մեծ խնամք տարուած է, իւրաքանչիւր նիւթ համապատասխան պատկերով մը լուսարանուած է եւ գրիթէ ամէն դասէ վերջ եկեղեցական երգերէ։ Հարականէ, ազօթքներէ ընտիր նմուշներ գրուած են, որոնք շահեկան կը դարձնեն գիրքը։

Բ. Գիրքը Նոր Ուխտն է, ուր կը նկարագրուի Յիսուսի կեանքը հիւր մարդկութեան մէջ, երեսունը դասապահի մէջ ամփոփուած։ Կ'սօսի Յովն. Մկրտիչի ձեռնդրին նկարագրութեամբ (հոն սխալմամբ Քերրոն կոչուած է անոր ձննգալայրը փոխանակ Այն Բարձի), եւ կը վերջանայ Քրիստոսի հրաշալի յարութեամբ։

Գ. Գիրքը կը բանայ մեզի Առաքելական Շքրը շանը, իբրև ստեղծ մը ամփոփ նախաշարի ընդհեկեղեցւոյ պատմութեան, ուր կը պատմուի զարձակեալ 30 դասերու մէջ, իր Յարութեան յետոյ Քերրիստոսի ունեցած սրտառու յերևուցները մինչև Լամբարձու, յետոյ ջրիտանէական եկեղեցւոյ աճումը, զարգացումը, ծաւալումը, աւազելական ջարդողութիւնը եւ գործունէութիւնը որ կը յանդի եկեղեցւոյ յալկանակալի 312ին Միլանի լըովարտակով, երբ ջրիտանէութիւնը պետական կրօն կը հռչակուի. յետոյ ամփոփ կերպով նախատարերքը կուտայ շայ եկեղեցւոյ պատմութեան, Լայ եկեղեցւոյ ծագման, ծաւալման մեծ դէմքերուն. վերջին մասերուն մէջ ներկայակին ջանքը եղած է ցոյց տալ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի տեղը հայ եկեղեցւոյ կազմակերպչական ազգայնացման ձեռնարկին մէջ. հատորը կը վերջանայ եկեղեցւոյ տօներու եւ զգեստներու վրայ համառոտ տեղեկութիւններով։

Իրապէս նետաքերական եւ շահեկան զասագիրք մըն է Պ. Յ. Յովնանէականի զասագիրքը, որ որով առաւելութիւններ ունի ամէն մարդ մէջ այդ ուղղութեամբ պատարասուած զասագիրքերու վրայ, կը յանձնարարենք զայն իբր զասագիրք գործածել մեր նախակրթարաններէն ներս. շեղիկները մտադրած է Դ. եւ Ե. գիրքերն ալ լոյս ընծայել եթէ քաջախելութիւն եւ յաշուութիւն զտնին իր առաջին երեք գիրքերը. լղլանման գոնէ մեր քաջախելութիւնը վստատակար որ ուսուցիչի մը Իրքին թուղթը տօնին է տպագրութիւնը մաքուր եւ նաշակար։

Նկատողութիւն մըն ալ, կրօնի դասաւանդութեան մէջ ընտիր զասագիրքը լաւ ծրագրով եւ յաշու մեթոտով չի կարգ իր նպատակներ ծառայել ինքն ուսուցիչը մտադր չէ այդ գործին. որիչ դասերու համար յատկա կը փնտռուի ուսուցիչի վրայ հմտութիւն եւ ծանօթութիւն, կրօնի ուսուցիչին վրայ այն երկուքէն զաւտ եւ աւելի պէտք է փնտռուի հաստք իր գասաւանդած նիւթերուն վերաբերմամբ. կրօնի ուսուցիչը հաստացեալ անձ մը պէտք է ըլլայ որ ոչ միայն խօսքով եւ գործով այլ իր կեանքին զեղեցիկ օրինակով իր անձին վրայ ցուցնէ եւ պատկերացնէ իր գասաւանդած նշմարութեանց իրականութիւնը եւ զեկեղեցւոյ ինքը. զասագիրքէն առաջ եւ աւելի դասատան, տառէն առաջ ոգին, ձեռն առաջ՝ հոգին, անա այս պայմաններուն մէջ միայն կարելի կ'ըլլայ փրկել կրօնքի դասաւանդութիւնը։

ԱՐՔՐՈՒՆ ՎՐԳԻ

**ՊԱՏՄԱԿԱՆ**

**ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԱԿՈՊՈՍ ՍԻՒՆԵԱՏՑ՝  
ՌԻՒՏԱԻՌ ԵՐՌԻՍԱԶԼԵՄԻ (1337)**

Սարգիս Արքեպիսկոպոս Սիւնեաց, ծագումով Օրբելեան, կը զահակալէ Տաթեւի վանքի Աթոռին 1337 ին. իր գահակալութենէն քիչ վերջ, ուխտի կուգայ Ս. Երուսաղէմ, հաւատքով և ջերմեանով թիմամբ կ'այցելէ բոլոր Ս. Տեղերը և մեծապէս կը գնահատէ Ս. Յակոբեանց միաբանական եղբայրութեան կողմէ Գրիստոսի Ս. Կերեզմանին և այլ տօրինական Ս. Տեղեաց մասին կատարուած կարևոր և բարեպաշտական աշխատանքները:

Արժան է յիշել թէ՛ Սարգիս Արքեպիսկոպոսի Երուսաղէմ այցելութեան՝ Ս. Աթոռոյ գահակալն էր Վարդան Արեւելցի պատրիարքը (1331-1341), զրատէր և զորձոննայ եկեղեցական մը, որ մեծ ասպնջակահանութիւն ցոյց տուած է ուխտաւոր Սիւնեցի մետրապօլիտին. այս մեր Վարդան պատրիարքն էր որ 1331ին թելադրած և յորդորած է ծանօթ կրակեցի ներդէս աբեղային՝ Ս. Հրեշտակապետի վանքին մէջ ընթացիկակերտ բոլորակիր ձառընթիւր մը (թ. 282). դարձեալ կը յորդորէ Կարապետ քահանան ընթացիկակերտ 1332ին նոյն վանքին մէջ Մեկն. կար. բրդոց ի Սարգսէ ձեռագիրը այլ տեղեկութիւններով (թ. 299):

Վերև յիշատակեցինք թէ Սարգիս Արքեպոս. Օրբելեան տունէն էր ծագմամբ. յաջորդած էր որդի Չուլայոյ Սեփանոս Օրբելեանի (1329), որմէ առաջ ալ կ'իշխէին Յովնանէս Օրպել (1310) և Սեփանոս Օրպելեան (1286 + 1303), այս վերջինս էր որ միացուց երկփեղկուած երկու Աթոռները՝ Տարսու և Նորավսնց, այնպէս որ մէկ մետրապօլիտի մը իշխանութեան տակ կը կառավարուին երկու Աթոռները:

Իսխատաւորութիւն է՝ որ զանուած է Սարգիս Արքեպիսկոպոսի նկարեալ պատկեր ՉԶԻ թուին, զբնագիր Մանրուսմ մատենանի մէջ, որուն հետ է ներսէս եպիսկոպոս մը, հաւանաբար Սարգսի յաջորդը. նկարիչ Աւագը գրած է հետևեալ ծանօթութիւնը. «Մեծ և ամենբնջանիկ մետրապո-

լիտն և արհիական զուխն այսմ նահանգիս Տէր Սարգիս(\*), խնդրող լեալ, . . . ի վաշխուսն անձին իւրոյ Սրբազանի և եղբորորդւոյ իւրոյ Յովնանցիսի՝ կուսակօն քահանայի, որ բազում ժամանակս զեզերի յուսումն Աստուածաշունչ Հին և Նոր կտակարանաց և արտաքնոցն ևս. . . Այլ և եղաչեմ . . . յիշել յամենայն արտէ զարհական զուխն զՏէր Նեբուս, և զագղայինս նորա զամենայն, զհայրն Գրիգոր և զեղբայրն նորա Սարգիս սարկաւազն՝ ի Քրիստոս: Եւ զարձեալ կրկին աղաւելմ յիւնցեք և Աստուած ողորմի առացեք Նեբուս րաբունապետին, որ թուի որիչ յարհական զխոյն, սորա անուն գրեալ է ի վերայ գըլխոյ միոյ յերկուց եպիսկոպոսացն նկարելոց միւսոյն անորոշ մնայ, այլ հաւանորէն Սարգիս, և յետ նորա կացեալ ներսէս յաթոն, զոր ոչ գտի ոչ ի կարգի եպիսկոպոսաց Սիւնեաց և ոչ յայլ յիշատակարանս, ոչ յիշին և յաջորդք սոցա մինչև ի սկիզբն ժն. զարու՝ ցամա 70 (ՏԻՍ Սիսական, էջ 20-21):

1306ին կիպրոսէն ձեռագիր մազադար թեայ Սաղմոսարան էր նուէր կը շրկուի Ս. Աթոռիս, այս ձեռագիրը գըլագրուած է կիպրոսի ձիպս զիւղին մէջ՝ «ընդ հովանաւ Սրբոց Հրեշտակապետացն Գարբիէլի և Միքայիլի»: Ընկալ գիւղը մաս է Նիկոսիոյ, և յիշատակարանէն ալ յայտնի է թէ գըլագրութեան ծանօթ գրիչներ ձիպսի մէջ կ'աշխատակցին. նոյն գործին ուրիշ գրիչներ ալ նշանաւոր եղած են կիպրոսի կանչուոր վանքը Ս. Աստուածածնի՝ Մաղու-

(\*՝ Նկար պատկերին մէջ Սարգիս մետրապոլիտ, Երուսաղէմի ուխտաւորը զուխը ունի թագ մը՝ զագաթը խաչով. հագած է շուրջում՝ շաբուած փոքր խաչով. կը կէտեմիփորձ խաչազարդ և Աւետարան մը ի ձեռին. մետրապօլիտը ունի ազնուականի դիմագիծ մը: Միւս նկար պատկերը ներսէս եպիսկոպոսին՝ որ յաջորդը պիտի կոչուի մետրապօլիտ, յար և նման է մետրապօլիտին, բայց գլուխը թագ չունի, այլ սպիտակ վեղար մը:

սոյի մէջ, ինչպէս նաև Ս. Մակարի մե-  
նաստանին մէջ:

Վերև յիշուած ձիպոյի մագաղաթեայ  
Սաղմոսարանը 32 տարի վերջ Սարգիս մե-  
տրապոլիտ Միւնեաց իր ուխտաւորութեան  
առթիւ շերմալին փափաքանօք կ'ընդունի  
զայն անձնական զբամովը և կը տանի Տա-  
թև, յետ ուխտաւորութեան: Այս մագաղա-  
թեայ Սաղմոսարանի երկը յիշատակարան-  
ները պիտի պարզենք, երկուքը կը վերա-  
քերին բուն իսկ ձեռագրին, երրորդը զիրքն  
ստացող ուխտաւոր Մետրապոլիտն: յետոյ  
պիտի ակեցնենք Սարգիս մետրապոլիտն  
մասին պատմական ակնարկներ:

Առաջին յիշատակարանը բովանդակու-  
թիւն մ'է խորհրդական խօսքերու, և կա-  
րեոք տեղեկութիւններ Սաղմոսի զազափա-  
րին վրայ, ապա գետեղուած է «Հանգա-  
նակ»ը, որ ունի հետեւեալ յաւելումը, յե-  
տոյ քերուած. «Հաւատամք եւ ի Սուրբ  
Հոգին յանեղն եւ ի կատարեալն, որ է ի  
հօր արդուովն ցուցաւ, որ ընդ հօր եւ ընդ  
արդուոյ փառաւորի եւ երկրպագի, որ խօ-  
սեցաւ յաբէնա»:

Կը կարծեմ թէ «քերուածը» կարգա-  
ցած է Ս. Աթոսոյ ձեռագրիները ցուցա-  
կազարդ հանգուցեալ Տիգրան 2. Թ. Սա-  
ւալանեանց և կը գետեղէ հետեւեալ ծա-  
նօթագրութիւնը. «Թուի յաւելուածս ըստ  
նոր Հանգանակի Անաւարցեցոյն»:

Երկրորդ յիշատակարանին իմաստը հե-  
տեւեղ է. այս Սաղմոսագիրքը զրի առ-  
նուած է Հայոց 755ին (= 1306) Գրիգոր  
Անաւարցեցիին հայրապետութեան և Թո-  
րոսի սրգի կեւոնի թագաւորութեան օրով, և  
որ նոյն թուականին ալ նոյնին օժուժը  
կը կատարուի: Սոյն Սաղմոսին ցանկացող  
եղած է Սեփանոս քահանան և իր տասնայ իր  
արդար վաստակովը: Զեռագրողը կը խնդրէ  
թէ անոնք որ կ'օրինակեն սոյն գիրքը կամ  
կ'ուսանին անկէ՝ յիշատակեն Ստեփանոս քա-  
հանան, անոր Յովնաննէս եղբայրը, և անոնց  
ծնողքը Քրիզոս քահանան, և իրենց մայրը՝  
Սիպիլ: . . . Հետ այս յիշատակագրի բուն  
ցրչագրողն է Լեւոն եհեցը և կը փափաքի  
որպէսզի իր ծնողքը և ուսուցիչը Կոստան-  
դին քահանան զգանհաս եւ զանհամեմատ  
գրիչն, եւ իր եղբայրը Սիոն քահանան  
զգանհաս գրիչը, որ եւ մանկագոյն խալկ կո-  
տոր եղեւ եւ եթող ինձ եւ իմօնս վէր

մեծ . . . : Այս գիրքը գրուեցաւ կիպրոս  
հոշակաւոր կղզիին ճիպս կոչուած գիւզին  
մէջ, զնոց հովանեաւ սրբոց հրեշտակագե-  
տացն Գարբէէի և Միքայէէի: . . . : «Ե՛սայմ  
ամի եզ և Պայլ սրոյ՝ տէրն կիպրոսի»:

Յետագայ յիշատակարանը որ 32 տարի  
յետոյ գրուած է, թէ պատմական տեսա-  
կէտով բաւական հետաքրքրական է, զոր  
արժանի կը համարինք հաս զննել, ուրկէ  
կ'իմանանք որ սոյն պատուական Սաղմոսաց  
մէկ ընտրելը օրինակուելէն անմիջապէս  
յետոյ իրեւ յիշատակ գրկուած է Սուրբ  
Աթոս, թիւեւ՝ իբր հարազատ օրինակ մը՝  
գտնուելու համար Միտրանութեան ձեռքը,  
իսկ Միւնեաց մետրապոլիտն Տէր Սարգիս  
ուխտի եկած ըլլալով՝ սաստիկ փափաքա-  
նօք կ'ընդունի զայն անձնական գրամովը:

Այս Գ. Յիշատակարանին մէջ է որ գրի  
ստեղծած է Միւնեաց այս Սարգիս մետրա-  
պոլիտին կենսագրական տեղեկութիւնները  
զոր համառօտելով կը նշանակենք կարեւոր  
կէտերը: Յիշատակագրողը Տաթևի այս  
Արքեպիսկոպոսը կ'անուանէ «արհիական  
քաւչապետ, մանաւանդ տան Միւնեաց,  
և Պատոմեթոսէս»: Սարգիս Մետրապոլիտ  
Տաթևի ուխտի և Միտրանոյ աշխատիչն և  
մենաստանեալու անձուէքը ծառայողն ըլ-  
լալով Երուսաղէմի Ս. Տեղեաց և Փրկիին  
սխրագործ գերեզմանին կը ցանկար: Առ-  
տուածոյ հողոյն առաջնորդութեամբ փու-  
թաղէս հասնելով փրկագործ Տնօրինական  
Ս. Տեղեաց մօտ, անձկալիբ ուղոյն բող-  
ձանքները կը յայտնէր: Սարգիս Մետրա-  
պոլիտ Երուսաղէմի Ս. Քաղաքին մէջ շատ  
շնորհներ և արդիւնքներ ամբարած էր, և  
կ'ստանայ այս գանձը և երգարանը, որ է  
Սաղմոսարանը Դաւիթ մարգարէին, իբր ա-  
րեվայելուչ հայրապետութեան առաջին տա-  
րին: Որքան որ այս Սաղմոսարանը իր ար-  
հիական անձին վայելք մը եղած էր, այլ  
նաև անջինջ յիշատակ մըն էր իր ծնողաց՝  
իբ հօրը Հասանին՝ որ էր Միւնեաց տան  
մեծափառ իշխաններուն սերունդէն, և իր  
մօրը տիկին Վասիսիսն, և իր եղբորը պա-  
յազատ և քաջագօտի Իվանէի, որ էր ամի-  
րա և պետ երկրին Որոտան: Կը յիշատակ-  
ուի նաև մետրապոլիտն եզբօր որդին կո-  
րովանա Յովնաննէս նորոնձայ քահանան  
և նախաւոր Պէւտ համալսարանին, ուր մեծ  
շանքով և սիրով հետեւեցաւ իմաստութեան

և հաւատոյ սուրբ ծանօթութեանց ու ան եղաւ աշտոնակի վրայ դրուած աշխարհաւորս ճրագ մը: Վերջնոյս եղբայրներն էին Հասան և Զաքարէ հաստագրուկ և հրակայազօր երիտասարդներ<sup>(\*)</sup>:

Սարգիս Մետրապօլտի օրով Հայոց կաթողիկոսն էր՝ Յակոբ Բ. Անաւարզեցիին (1327-1359), որ քրօջ որդին էր Գրիգոր Է. Անաւարզեցիին (1293-1307), որուն լատինամօլ ճիզդերուն հնթարկուած է իր սազականը: Եւ Հայոց թագաւորը՝ Լիւնոն, աչորրորդ ի կարգս թագաւորաց Լիւնոնեանցո: Սիսակայ տանտէրութեան Հայոց եւ Վրաց մեծ սպարապետ՝ թագաւորմ իշխան Բուրթին և անոր ծիրանեծին գաւակներն են Պիզգին և Իվանէ, որոնք իրենց հօրը բարեպաշտութեամբ նըմանող էին. այսինքն խոհականութեամբ, արքունեաց մէջ յառաջագնիւ և մեծափառ. Ազի մեծամեծա արար տէր երեսաց սոցա: Անոնք որ այս Ստյոժարանի երգարանին կը հանդիպին կամ կ'ընդօրինակեն զայն, պէտք է սողորմի ասել և թողութիւն յանձանաց խնդրին յանաչառ տուողէն: Այս յիշատակի մատանը Սարգիս Մետրապօլտի վերջնասացութեան ժամանակ Յարթիական թուականն էր 222 (786-1337) և փոքր շրջանի թուականն, որ և ստրկաւագագիր կը կոչուէր, ՄԾԳ, և Գրիստոսի փառք միշտ:

Այս յիշատակարանին բովանդակութիւնը համառօտաբար լրացնելէ վերջ կը բացատրենք յիշատակուած քանի մը անունները. կը յիշուի Սարգիս Մետրապօլտին յատուկ տիտղոս մը Պոսօծիերոցես անունով, ըստ Հայր Ալիշանի, այս անունը յունարէն կը նշանակէ Հոգացող (Տ՛Ս Սիսական, էջ 19), Այս մասին Սիւնեացի պատմիչը մանրամասն կը յիշատակէ, ԺԳ. զարուն կատարուած էր անոր ձեռնադրութիւնը և պատուուած

էր կաթողիկոսէն և Լեւոն Բ. Ռուբինեանց թագաւորէն, պարզեալ յատիհան մետրապօլտութեան, և կոչել Պոսօծիերոցես Պատրիարքին Հայոց», սոյն Սարգիս Մետրապօլտին ալ ի վերջոյ կը շնորհուի նոյն պատուանունը իբր մետրապօլտ Տաթեւի վանքին:

Այս յիշատակարանին համաձայն Սարգիս Մետրապօլտի հայրը կը կոչուի Հասան և որ է յազգէ և յազգէ մեծափառ իշխանաց տանս Սիւնեաց». ժօրը անունը Տիպին Վախախ, եղբայրը Իվանէ, որուն գաւակը՝ նորընծայ քահանան Յովնանցես, որ է Ռրոսնեցին, 1337ին Սարգիս Մետրապօլտին եղբօր Թվանէի գաւակը, (տես Սիսական, էջ 217):

Սիսականի Նորամանքին մէջ Բուրթին եւ գաւակները կը հասուցանեն հոյակապ եկեղեցի մը որ 1840 թուականին երկրաշարժէն կը կործանի, բայց անոր փլատակները ցոյց կուտան Բուրթիեան տաճարին հոյակապ զեղեցկութիւնը. շինութեան արձանագրութիւնը տակաւին կը կարգացուի աւերակներու վրայ, որ է այս. «Կանաւն Ասուծոյն եւ Պարոն Բուրթի իօխանաց իբխան է ամուսինք իմ Վախախ եւ ուղիք իմ Բեկեկն եւ Իվանէ կանգեցաք գեկեղեցին ի մեր հստալ արդեամբ» (Տ՛Ս Արարտ, 1890, էջ 44, Քաջբերունի):

Յիշատակարանը ի վերջոյ կը յիշէ Լույսեցի երկու տուժարները, ին՛՛ն՛ Յարթաւան, 222 (786 = 1337), միւսը՝ Սարգիւււագագիր տուժար, ՄԾԳ (254), և կը վերջացնէ Յիշատակարանը:

Յիշատակարանս գրողը զանց կ'ընէ Հայոց լուսաւորութեան քուականը. պէտք է գիտնալ սակայն թէ երբ Ս. Գրիգոր Լուսաւորիչը Հայաստանը լուսաւորեց քրիստոնէական լուսով՝ հայերը ասոր յիշատակը յաւերժացնելու համար՝ այդ օրէն (1586 տարի առաջ) սկսան թուական գործածել, սակայն այդ թուականը միայն գրագիրներու մէջ գործածուեցաւ և այն՝ շատ կարճ ժամանակ:

Գալով հին տուժարական թուականին՝ զոր կը գործածէ յիշատակարանին գրիչը, սա մտքով թէ Հայերը Լուսաւորէն յետոյ սկսեցին Անդրէաս Բիւզանդացիին դրած 200 ամաչ շրջանը գործածել, որուն լրանալէն վերջ Զատիկ տօնը խախտուեցաւ և

(\*) Յաջորդ և ազգակից պատմիչ եպիսկոպոսին՝ Յովնանցես Օրբիլան՝ որ իշխանական պերհոնութեամբ վարէր յոյժ քան զեղբօր որդի հաւուն իբրայ, որ յիշ թողեալ յիշատակս ի Տաթեւ, իսկ իւր յայրորդն և տոճակից Աստղա եպիսկոպոս՝ գործութեամբ յիշի և վազագոյն քան զպիսկոպոսութիւնն (1337), «գողով սպասաւոր սարք ուխիսի և սասանամեղսլ մեհասանիս», յորում ժամանակի վարժէր անդ և եղբորորդին իւր նորընծայ քահանայն Յովնանցես ալն է հուշակեալ Որոսնեցին, որ՝ սրպէս ստեցաւ, բազում ամօք յետոյ շինեաց զձանդակատունն (Սիսական, էջ 237):

այդ առթիւ ազգին մէջ չփոթութիւն ծագեցաւ, ուստի Գրիստոսի 551 թուին Նզիվարդեցի Մովսէս երկրորդ կաթողիկոսը ժողով կազմելով Դուին քաղաքին մէջ, կարգաւորեց մեր տոմարը և նոր թուական սահմանեց, որ կոչուեցաւ «Հայոց մեծ թուական», և որ մինչև այժմ կը գործադրուի ազգին մէջ, ան կը սկսի Գրիստոսի 552 թուի Օգոստոս 11ին, որ օրը Հայոց առաջին ամսի՝ այն է՝ Նաւասարդի՝ առաջին օրը գրուեցաւ: Մեծ թուականը նոյնքան ամիսներ և օրեր ունէր, որքան և Հայկայ հին թուականը:

Փառով Սարկաւազաղիի սումարին՝ հետեւեալ բացատրութիւնը կը տրուի թէ Եկեղեցական տօները կանոնաւոր տօնելու համար՝ այդ տարիներէն ոչ մին ալ յարմար չէր, որովհետև այդ տարիներու հաշուով միևնոյն տօնը ամէն տարի միևնոյն օրը չէր պատահեր, այլ զանազան օրեր, այդ պատճառով ալ հարկաւոր էր մի անշարժ տարի ունենալ, և որը հաստատուեցաւ Յովհաննէս Սարկաւազ կոչուած գիտնական վարդապետի աշխատութեամբ: Ան 1116 թուին մեր տոմարը վերանորոգեց և նոր թուական սահմանեց, որ կոչուեցաւ Փոքր կամ Սարկաւազաղիի և կամ Յայսմաուրաց: Յովհաննէս կարգադրեց որ ամէն տարի աւելցող զրեթէ 6 ժամերուն չորս տարուան ընթացքին մէջ գոյացած 1 օրը աւելցուի Աւելեաց ամսի 5 օրերուն վրայ, և այդպիսով Յուլեան տոմարի նման Հայոց տարին ևս՝ չորս տարին մի անգամ նահանջ ըլլայ: Այդպէս ալ ան դասաւորեց եկեղեցական բոլոր տօները Յայսմաուրացի մէջ, որոնք անշարժ կը տօնուէին ամէն տարի (Տե՛ս Տճմար և Տօնացոյց, էջ 10-11, Գիւտ թնյ. Աղանեանց):

**ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՍ. ԱՂԱԿԵՆՈՒՆԻ**

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ


### ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԷՆ(\*)

Ըստ որում բարեչըրութիւնը կանգ առնել չգիտէ, հետեւաբար հայերէնը կանգ առնելու չէր նաև Արծաթէ դարի շրջանի վրայ և շարունակելու էր իր քնական ճանապարհը, հետզհետէ զարգանալով կամ փոփոխուելով: Այստեղ յառաջ էր գալիս մի նոր հանգամանք: Ե. դարի հայոց լեզուն՝ որ Մ. Մեծարպի և իր անմիջական յաջորդների ձեռքով արձանագրուել էր զրբերի մէջ, հաստատուն ու անփոփոխ մնում էր նոյն զրբերում. եկեղեցին անձեռնմխելի պահում էր նրան իբրև սուրբ զրբերի լեզու և աշակերտներն ու ապագայ հեղինակները սովորում էին դարոցում իբրև օրինակելի լեզու: Երբ նրանք պէտք էին ունենում զրի առնելու իրենց մտքերը, աշխատում էին որքան հնարաւոր էր իրենց, հետեւի այդ օրինակելի լեզուին: Այսպէսով Ե. դարի լեզուն ոչ միայն Ե. դարի գրուածքների, այլ և հետզհետէ իւրար յաջորդող դարերի գրուածքների մէջ մնում էր անփոփոխ, ենթարկուելով միայն անհատական ոճային փոփոխութիւնների և մերժելով ամէն օտար նւթական ազդեցութիւն: Ընդհակառակը ժողովրդական լեզուն, որ Ե. դարում նոյն էր գրական լեզուի հետ, մի կողմից քնական աճումով եւ միւս կողմից օտար ազդեցութիւնների տակ՝ հետզհետէ փոխում էր ազատօրէն, այնպէս որ գրական անփոփոխ լեզուի և ժողովրդական յարափոփոխ լեզուի միջև տարբերութիւնը քանի գնում մեծանում էր:

Երկու լեզուների ընթացքը մենք կարող ենք պատկերացնել մի սուր անկուշնով, որի զազաթը Ե. դարն է, ուր գրական և ժողովրդական լեզուները նոյն են. սուր անկեան հորիզոնական կողը ներկա-

(\*) Վերին աստիճանի իր ամենականոնութեամբ համար, կը փափաքեմք ՍՄՆի ընթերցողներու ներկայացնել մեծանուն հայագէտ Պրոֆ. Անառեանի թեսուիքը Միջին Հայերեցի վրայ, առնելով զայն իր «Պատմութիւն Հայ լեզուի» գործէն, որ քանի մը տարիներ առաջ վարձատրուեցաւ «Սերոբ Քարգանակաց Դուրեան» մշտանակէն: ԿՄԲ. 1

յացնում է գրական լեզուն, որ սկսած Ե. դարից մինչև անորոշ ժամանակներ մնում է անփոփոխ. իսկ շեղ կողմ հերկայացնում է ժողովրդական լեզուն, որ հենց Ե. դարից անխիճապէս յետոյ սկսում է հեռանալ և այդ հեռացումը (կամ անկեան բացումաքը) քանի գնում մեծաճում է, մինչև հասնում ծայրայեղ չափերի:



Այս պատկերը գլխաւուց յետոյ՝ ըստ ինքեան անտեղի է դառնում այն հարցը թէ ե՛րբ սկսուեց ժողովրդական հայերէնը, Այսպիսի սահման չկայ: Սկզբնական շրջանում երկու լեզուները այնպէս մօտիկ են միմեանց, որ գրեթէ խորութիւն չկայ դրա: Զանազան հին հեղինակների մօտ պատահած լին ինչ հասարակ բացատրութիւնները ոմանք կամարում են աշխարհարարի առաջին հետքերը՝ իրաւացի կամ անիրաւ կերպով: Այսպիսի հետքեր ունին Փաւստոսը՝ նոյն իսկ Ոսկեգործի և Փարպեցիին՝ Ե. դարի վերջից: Իրաւացի կամ անիրաւ են առում այն պատճառով՝ որ նախ այդ ժողովրդական ձեւերից ոմանք կարող են ձեռագրերի մէջ յետին նորմուծութեանց արդէնք լինել (ըստ որում Ե. դարից հայերէն ձեռագիր հասած չկայ եւ ամենահին հայ ձեռագիրը Ք. դարից է), իսկ ուրիշներ նոյնիսկ հին հայերէնի մասնակի ձեւերն են, որ յետոյ ժողովրդական լեզուն իրեն սեփական է դարձրել. այսպէս անկ մասնիկը, որ գտնում ենք օսկերտեան աւազանի բառի մէջ, բայց յետոյ դառնում է ժողովրդական լեզուի յօգնակիլ մասնիկ: Առաջին հեղինակը որ ժողովրդական ձեւերի այնքան մեծ խառնուրդ է երեւան հանում, որ կարելի է արդէն ժողովրդական գրող համարել, զա Յովհաննէս Մամիկոնեանն է, Տարօնի եպիսկոպոս, է. դարից: Ահա մի նմոյշ նրա հայերէնից.

«Եւ յղեալ (Մաբատ՝ որդին Կայլ Վահանի) առ Պարսից թագաւորն Ռոսրով եւ սակէ: Տուր ինձ երկուտասան տարւոյ հարկ, որ զօրքք իմ չիմ երկրիս զլստան և զհացն կերան և զփարսոն այրեցին, և զլըոյ՝ զոր

արբին զգինն և զտաճարացն զգինն՝ զոր իմ հայրն այրեաց վասն քո Կայլ Վահան: Եւ դարձեալ զսապոնի գիննս վաթսուս հազար դահեկան, որ զքօ զօրացն զգիշահոտ հալան և զարիւնաթաթախ հանդերձսն լուանայ տուաք և ազաք: Ապա թէ ոչ, զամ հարեւր մարդով ի վերայ քո և զամենայն պարսիկս գերեալ ի Տարօն ամեմ և ի քո աստուածքդ շուն խառնեմ, որ փոխանակ դոքա հաշեն ի ձեզ: Արդ փութով՝ զոր ինչ ասացի քեզ, արձակեա. սպա թէ ոչ, տեսանես թէ զինչ անցք անցանին ընդ ձեզ:

Իսկ Սուրէն քանիլ իմաստուն այր էր, սակ. Ով բարեպաշտ և հզօր իշխան, թէ և զշուն զարապատիղ քո արածն տայի, գեռ պարծանն է մեզ՝ որի քան քում կայաք, թող թէ այժ արածել: Բայց թէ լսէք մեզ, առէք ի մէնջ հարեւր հազար դահեկան և երկու հազար ուզտ և վեց պարսիկ ձի. և մեզ տուր տուք վայս կինս և զամենուկ: Իշխանն առ սէ: Չայն որ բերեալ են այդ մեր է. զի զքօ զլուխդ կտրեմ և զոր ունիս՝ յիտ առնում: Բայց թէ դոքա քեզ պիտոյ են, դուք իստոնեայ լեր և կնքեաց, և զիտ առ ի պարսիկս գնա, և դոքա քեզ. սպա թէ ոչ, ձեզ այլ հնար իմացէք: Իսկ Սուրէն բերեալ ետ զհարեւր հազար դահեկանն և զուզտոն և զձիտն առաջ և սակ ցիշխանն. Աւագիկ է տուրսը: Իսկ նա սակ. հաւանիմ արոցդ, բայց հարեւր և ութսուն հազար փայտ են տարեալ ի Բարեալ, և չորեքհարեւր հազար դահեկանի խոտ են կերեալ ի զաշտէդ, և վաթսուն հազար դահեկանի՝ որ զեղն և զեղջերու և զնապատակ երկրիս սրոացեալ են և կերեալ. զլըոյ և զհացի գինն թողում: Բայց զանոյշ գինին Աստորոս և Մալմայ և զՄորայ այս երկու տարի է որ յինէն կտրեալ էին, և ինքեանք արբին, զայն թող տան. և զվեց զաւառին հարկն՝ զոր առեալ են, և զքաղաքին մուտան զոր կերեալ են չորեքհարեւր դահեկան, զայդ ամենայն թող բերեն. և զուք իստոնեայ լեր և զիտ ի պարսիկս տար և զոքա քեզ» (Մամիկ. էջ 36-38):

Յովհ. Մամիկոնեանից աւելի նշանաւոր է նրանից երկու դար յետոյ ծաղկող Ծապուհ Բագրատունին որ գրել է Աշոտ Ա. ի Բագրատունեաց պետութեան հիմնաբերութեան պատմութիւնը, Հեղինակը զինուորական լինելով՝ իր այս աշխատութեան մէջ

չի հետեւել վարդապետների լեզուին, իսկ գործ է ածել ամբողջովին ժողովրդական լեզուն: Ահա թէ ի՛նչ է գրում Յովհաննէս պատմադիրը (կթղ. 897-925) նրա մասին. «Զի թեպէտ ստուգութիւն սահմանական րանի բացատրութեան և զբողոքովին բաժանում ապացուցից ոչ կարացեալ ըստ քերթողական հրահանգացն կամառօտարար ընձեռել, սակայն ըստ իւրուձի ժամանակի ընտանիք գողով նորա զբուցացն ամենայնի՛ գեղջուկ րանիւ բաւական քիզ տայ պտտճառս տեղեկութեան» (էջ 167): Դժբախտաբար Շապուհի այս գործը կորած լինելով՝ չենք կարող գաղափար կազմել նրա և նրա միջոցով ժամանակակից ժողովրդական լեզուի մասին: Բայց ինչ էլ լինի, այն ժամանակի ժողովրդական լեզուն դեռ այնքան տարբեր է մեր այսօրուայ աշխարհարարից և դեռ այնքան մօտ գրաբարին, որ մենք կարողալիս գրաբար պիտի համարէինք:

Ահա Շապուհից մի դար յետոյ Գրիգոր Նարեկացու տալերից մի նմոյշ, որ թէեւ ժողովրդական լեզուով գրուած, բայց դեռ բաւականին գրաբար է.

Վ ԱՐԴԱՎ ԱՌԻՒ ՏԱՂ

Այդ սօս ու սօսախ ծառեղ  
 Վարդազուն սոս արձակեցիմ.  
 Այդ նոճ ու բոլբոք արօսպ  
 Զարդ առեալ վարդն շուտանիմ:  
 Շուտանն շողիք հովքիմ,  
 Շողճողիք դեմ արեգականն.  
 Այն հիւսիսային հաւեմ,  
 Անվ հարեալ գոհար շուտանիմ.  
 Յայն հարաւային լեռնեմ,  
 Քայրց օգով ցօղիք շուտանիմ.  
 Շուտանն շաղով լցեալ  
 Շող շաղով եւ շալ մարգարեով,  
 Շաղն յամպն, ամպն յարեգակնեմ,  
 Ասեղնեմ ամեմ շուրջ առիմ,  
 Դեմ լուսինն գունգ գունգ բոլորիմ,  
 Քունգ գունգ խաչածե գնդակ,  
 Յօրինուած երկնից շուրջանակ:

Քրական լեզուի և ժողովրդական լեզուի տարբերութիւնը մեծագոյն չափերի է հասնում ժԱ. դարից յետոյ, որ զուգահիշյալս է թրքական արշաւանքներին և տիրապետութեան և միեւնոյն ժամանակ հայ պե-

տական կեննքի քայքայման Հայաստանում: Յաջորդ զլիւսւմ մենք մտնրամասն պիտի խօսինք թուրքերէնի ազդեցութեան մասին հայերէնի վրայ: Այստեղ այն միայն ասենք որ ժողովրդական լեզուի հետզհետէ աճող տարբերութիւնը թրքական ազդեցութեամբ այնպիսի մի նոր թաղի է ստանում, որ այլեւս խօսակցական հայերէնի ու գրական հայերէնի տարբերութիւնը շատ մեծ է դառնում: Նրանք տարբերում են միմեանցից ոչ միայն բառերով, հոլովներով, խոնարհումով ու ոճերով, այլ և համաձայնութեամբ և շարադասութեամբ. խօսակցական լեզուն աղաւաղել փոփոխել է շատ բառեր, ստեղծել է նորերը, օտարներին վերցրել է առաւ բառավթերք և, այդ բոլորը չկայ գրական լեզուում. հոլովներն ու խոնարհումը պարզելն են, փոխուել, նոր կանոններ են աւելացել, բացառութիւնները ջնջուել են, մինչ դեռ գրական լեզուն տեղեակ չէ այս բոլորից. վերջապէս շարադասութիւնը հակառակ շարքն ունի այժմ, բայց գրական լեզուն ձուռն է այնպէս, ինչպէս առաջ էր: Մերու անընտ լեզուների գոյութիւնը այլեւս փաստ է և հարկաւոր է որոշել նրանք միմեանցից. գրական լեզուն ստանում է գրաբար առնուք, իսկ ժողովրդական լեզուն կուտում է գոհիկ, մթին լեզու, գեղջուկ բան, ասկորէն, սովորական խօսք, աշխարհական խօսք, աշխարհաբար: Այս բաների հնագոյն գործածութեան պատահում ենք Համամ Արեւելցու (Թ դար) Քերականութեան մէջ. «Մեքական է բառս ըստ մթին լեզուաց. Ի վաղիւն... զոր գոհիկքն յեղուց ասեն (էջ 265, 271)»: Յովհաննէս կաթողիկոսը իր Պատմութեան մէջ Ասեփաննոսի համար խօսելով ասում է. «Որ Կոնն ի ուսկաց սովորական խօսից անուանէր» (էջ 165): Աւելի յետոյ այս բառերը աւելի յաճախ են գործ ածուում: Այսօր լեզուաբանութեան մէջ զանազանութիւն է գրուում այս շրջանի ժողովրդական լեզուի և արդի ժողովրդական լեզուի միջեւ առաջինը կուտում է միջին հայերէն (ըստ սմանց ստորին հայերէն), երկրորդը աշխարհաբար կամ նոր հայերէն, հակառակութեամբ գրաբարի կամ հին հայերէնի:

Թէ գրաբարը այլեւս անհասկանալի էր ժողովրդին՝ վկայում է Սմբատ Գունդըրա-

տապլիր Դատաստանագրքի յառաջաբանում.

«Ես Սմբատս անարժան և մեղաւոր ծառայոյ Աստուծոյ, որդի Կոստանդէայ թագաւորահօր և եղբայր բարեպաշտ թագաւորին հայոց Հինգոյ, բազում աշխատանօք աշխատեցայ ի Դատաստանագիրքս ծերացեալ մտօք. վասն զի այլակերպած էր և հեռացած ի հին հայ բառէն ի նորոյս՝ հայնց որ իսկի չեին ի հասկնալ և ոչ յօկտել գայր։ Եւ ես բազում աշխատութեամբ փոխեցի զսա ի հին և ի գլխարարաւ և յանասուկնալի գրոց ի մեր հեշտալուր և ի սովորական բառս, ի թլուականութեանս Հայոց ՁԺԿ ամին» (1265):

Սմբատ Դատ. Կրտր. Քարստ, էջ 13:

Սոսքը վերաբերում է Մխիթար Գօշի Դատաստանագրքին, որի լեզուն, ինչպէս նկատում է Յովնանեան, «Հետադատութիւնք նախնեաց ևամբօրէնի վրայ», Ա. էջ 35, այնպէս պարզ ու հասարակ գրաբար է չունենալով շատ ուրիշ նկշիւնային խրթին բառերն և ուղղագրութիւնը։ Յայտնի է նոյնպէս որ Դատաստանագիրքը (այսինքն օրէնքների ժողովածուն) ժողովրդի հասարակ խաւի համար է, այլ օրէնսդէտների, եկեղեցականներ և պետական պաշտօնեաների համար։ Եւ սակայն այդ պարզ գրաբարը նոյն իսկ այս բարձրաստիճան մարդկանց համար այնպէս անհասկանալի էր ժԿ դարում, որ Սմբատը ստիպուել է թարգմանել, իբր թէ մի օտար լեզուի մասին լինէր խօսքը։ Լեզուի տարբերութիւնը նոյն իսկ գրառչներն է մեր հին հողեւորականներին, որոնք հարց են տուել թէ ի՞նչ արժէք ունի գրաբար ազօթքը շինականի համար, որ լսում է առանց հասկանալու կամ երզում ու մըրմէջում է առանց հասկանալու։ Ահա թէ ի՞նչ է առում այս մասին Գրիգոր Տաթևացին իր Քարոզգրքի մէջ, Ձման հատոր, գլուխ 2Թ. էջ 363 ա. «Այլ աստ հարցումն լինի, թէ ոք յորժամ յազօթս կենայ և ոչ հասկանայ գաղօթս իւր, և ոչ հասկանալի զքանանային իր իրթին բառով է, կամ այլ լեզուով, զինչ օգուտ է նմա թէ ուչ զնէ։ Պատասխանեն վարդապետք և ասեն, թէ յորժամ շինական ոք կայ յազօթս կամ լսէ գաղօթս քանանային թէ սուրբ արտիւ և հաւատով լինի, ոչ է անօգուտ, որպէս թէ ակն մի պատուական կանանի ի ձեռս շի-

նական մարդոյ՝ որ ոչ գիտէ զգինն. և այգաօայ դակն ի ձեռս մարդոյ մի օտաւֆի որ գիտէ զգինն. որչափ արժէ ի ձեռին օտաւֆին՝ նոյն չափ արժէ ի ձեռս շինականին, թիպէտ ոչ գիտէ զգինն։ Նոյնպէս ազօթք ի բերան իմաստնոյն որ հասկանայ և ի բերան շինականին որ ոչ հասկանայ, ի սուրբ արտէ ընդունելի են և միապէս առնուն զվարձս։

Հարցը ճիշտ այն է որ 500 տարի յետոյ պիտի բարձրանար լուսաւորչական և բողոքական եկեղեցիներին միջև, այս անգամ մի քիչ աւելի յավոյ լուծում ստանալով քան ծաթեւացու ժամանակ, այն է յառաջ բերելով Ս. Գրքերի աշխարհաբար թարգմանութիւնը զոնէ հայ ժողովրդի բողոքական հատուածի մէջ։

Այն ժամանակ, երբ ժողովրդական լեզուի և գրական լեզուի միջև տարբերութիւնը շատ մեծ էր և ոամիկը դեռ կարող էր գրագէտի լեզուն հասկանալ, գրագէտները ետքի չէին տեսնում զի՛նչևէ իրենց զիրքերը և իրենց մտքերի գրաւոր բացատրութեան համար ոամիկի լեզուին զիմիւր։ Այլ բան էր անշուշտ բերանացի խօսակցութիւնը, որք ետքի էր կարող ուրիշ ձեւով լինել քան խօսուած ժողովրդական լեզուով։ Դարերի ընթացքում երկու լեզուները տարբերութիւնը նետգնետէ ստատկանալով՝ նրա հետ էլ գրական լեզուն հասկանալը աստիճանաբար դժուարացաւ. իսկ երբ այդ տարբերութիւնը վերջապէս այնքան մեծացաւ, որ այլևս անկարելի էր իբրբ հասկանալ, նրանք՝ որ պէտք ունէին ոամիկին զիմիւր, ստիպուեցան նաև գրաւորի մէջ նրա լեզուին զիմիւր։ այսպէս սկուտեց միջին հայերէն գրականութիւնը։

Միջին հայերէն գրականութեան հնագոյն յիշատակարանը Վահրամ Ապարապետի որդի Գրիգորի պատմական ղեղապիրն է 1037 թուից, գրուած քժ, Բուսայիդի ձեւքով։ Ահա այդ գրութեանը.

«Վասն լերգացաւի որ ի ջերմութենէ ցաւի, և զայն գրինք որ Գրիգոր Վահրամայ որդին իւրն արար և այնով յաջեցաւ յայնժամն ինչ նմայ լերդն ի ջերմութենէ ցաւեցաւ, և զնաց ի Մուֆարդինն ի ՆՁՁ (-1037) Թուականին, և Բուսայիդ քժիչին զայս արար նմա և յայտով յաջեցոյց։ Եւ նմային նշանքն այս էր՝ որ Թիկուէք և արփո բազուկն ցաւէր և ձեռքն ծանրանար,

և ընդ կողքն ի ներս խոցոտեր դէպ ի յետի կոյսն որ կողքն հատանի: Երբ ալ դհին պառկէր՝ խիտ ցաւէր և ջերմանայր: և գինին և այլ տաք իրքն ինչ ուտէր՝ խտացնէր: Ապա ինչ այտ ցաւտ նմա գիպաւ և նա ի Մուֆարդինն զանց, որչափ ձմեռնաւուրք էր՝ բժիշկն չարար նմա զեղ, ասէր՝ թէ յայս աւուրքս դեղն չօգտէ, զի մարդն այնց սառուցած լինի զերգ հողն և չօգտէ՝ ինչուր լքի՛: բարի (բայց) հով բմբելաստան տայր՝ զերգ ծորի, զերգ նւան, զերգ սքնքրին յամէն աւուրք: և կերակուր զայն տայր զոր սխորժական լինէր:

Ապա երբ գարնանայինն մտաւ՝ զայս նմայ քառասուն աւուր նուսխաթ գրեց, և զամէն աւուր զգրեց և զկերակուր ուրիշ ի գիր եհան, և այնց սասց՝ թէ զայտ նուսխաթնիթ որ ի ժողով եմ ածել և քեզ համար ընտրել և ի գիր հանել, զլիրդն ուժովացնէ և զցաւեյն տանի, և զայն շոքն որ ի լերդէն ի վեր ի թիկունքն է յինել և ի ցաւեցնել՝ զայն կտրէ և զանձն զայլայեցնէ և գիրացնէ, և զոմքն և զմտավայժքն ի սրտն (հանէ): Արգ՝ ինչ գարնանայինն մտաւ և Հոռի ամսոյ տասն էր, յառաջ արար նմա զեզ տալոյ: Առջի գեզ՝ զայս ակրաս երեա, որ զլերդն ուժովացնէ և հովացնէ: Առ . . . Բզդատանի ջրով շաղղէ՝ զիզդ այլ սկրասի ուստէ՛, այնց որ ջրի շլինի խիտ, և բլթնի արա՝ զամէն բլիթ դրամ մի, և ի մաղի վերայ շարէ և շուք ընդ արեւ չորացոյ: Եւ առ յերմէտ հինգ օր հետ իրաց՝ յամէն յեզեն արեւահարուցն: և երբ յառուլ լինիս ւառանելու լինիս այս նշանօքս զուզէ: Առ յերմէզ գրամ մին և մանր ազա. և առ տասն դրամ նուան սքնքրին և հինգ գրամ յուսնապի բմպելի. . . զայսոց յերար խառնէ և զաղցած ակրաստիներս ի կթղայն ամ. և յբմբելոյդ քիչ մի վերայ ամ, խառնէ որ տրորի, և քիչ մի այլ կաթեցո և այլ տրորէ. յնուամ (յետոյ) զբմբելոյդ զամէն ի ներս արկ և խառնէ և խմէ և երեսուն գրամ հով ջուր արկ և խառնէ և խմէ:

Եւ պահ մի կաց և ձի հեծի, և ի շուրջ եկ ի նուսխատեղ և ի կանայի. և զարձիր և ի բաղնիս մտաւ, բարկ յամէն օր մի՛ մտել ի շարաթն երեք օր հերիք է. . . և երբ մտեա՝ յուշիկ մարձել տուր, և շատ ջուր արկ ի վերայ եղկ. . . և ի ներսն շատ մի յեմել. և երբ յեմել լինիս՝ զանձնդ մանի-

չակեղով օծնէ: Եւ երբ ջուրն ի զուգել լինին՝ այս նշանով զուզէ. . . այնց որ ինչ ի ներս մտեա՝ ինչուր վրէն թանուի. . . և ի ներս նիտտ այնչափ որ վատուծիս ոչ: և երբ ելինս՝ ի քիւմքն մանիշակեղ հասու պառկիր պահ մի և հանգիր, և ի ցրոյ պտտրաստ կաց: Եւ ինչ ի ջրէն ելնեա եւ զայս ամէն անեա՝ այնց արա որ օր հասարակ լինի, յնուամ հաց կիր և զհացն միամաղ տուր առնել: . . . Եւ զայտ ամէն զինչ դրած է՝ հինգ օր արա զգեղտ և զկերակուրտ. և յետ հինգ աւուրն փոխէ և զայս արա զոր այժմ գրենք: »

Այստեղ երբ խօսում ենք միջին հայերէն գրականութեան սկզբնաւորութեան մասին և երևան հանում նրա հնագոյն յուշատակարանը, պէտք չէ բնաւ հասկանալ միջին հայերէն բանաւոր լեզուն, որի ծագումը շատ աւելի հին էր քան գրաւորը: Այստեղ էլ երևայթը նոյնն է, ինչ որ Ոսկեդարի գրականութեան և աշխարհիս բուր լեզուները գրականութեանց համար, որոնք միշտ սկիզբ են առնում օրէկ խօսուած ժողովրդական լեզուից և բնականաբար միշտ աւելի նոր են քան այդ խօսակցական լեզուն:

ԺՌ. դարի երկրորդ կէսից միջին հայերէն գրականութիւնը մեծ պարկ է ստանում. հրապարակ են իշխում այնպիսի նշանաւոր գրողներ, ինչպէս են Ներսէս Շնորհալին, բժշկապետ Մխիթար Հերացին իր Ջերմանց մխիթարութեամբ, աւելի յետոյ Սմբատ Սպարապետ որ գրել է Տարեգրքը, Դաստատանագիրքը և Անսիղք Անտիոքայէն: . . . Թուրքինեանց տէրութիւնը իրեն պաշտօնական լեզու է ընդունում միջին հայերէնը, ինչպէս որ եկեղեցին պաշտօնական լեզու էր ընդունել գրաբարը: Մեր թագաւորական դիւանատնից հրատարակուած գանձագան հրովարտակաները, արտօնագրերը, առեւտրական դաշնագրերը, մուրհակները և այլն, որոնք մինչև այժմ ցանուցիբ մընում են, բոլորն էլ միջին հայերէնով են. նայնիսկ նշանաւոր եկեղեցականներ, ինչպէս Ներսէս Լամբրոսացի, Վարդան Արեւելցի, Գրիգոր Կաթողիկոս Անապոզեցի, Յովհաննէս Եղնկապի եւն. երբ դիմում են թագաւորին կամ իշխաններին, ստիպուած են լինում գրել միջին հայերէնով:

Նկատելի կէտք այն է որ միջին հայե-

բէնը թէև պետական ու միանգամայն ժողովրդական լեզու, այնու ամենայնիւ չի կարողանում վերացնել գրաբար գրականութեան գործածութիւնը, ինչպէս այս շրջանում, նոյնպէս և յետոյ երկար դարեր շարունակ: Երևոյթը ճիշտ նոյն է, ինչ որ Եւրոպական ազգերի գրականութեան մէջ, ուր տեղական լեզուները կողքին և աւելի մեծ չափերով ծաղկում էր միւշտ լատիներէն գրականութիւնը: Մեր մէջ էլ երկու կողու և գրականութիւն ապրում են կողք կողքի: Նոյն իսկ միևնոյն հեղինակը մերթ գրում է գրաբար և մերթ միջին հայերէն: Այսպէս Շնորհալին իր առակներն ու հանելուկները գրել է միջին հայերէնով, բայց իր Ընդհանրականը, Յիսուս որդին և ուրիշ գործեր՝ իբրև աւելի բարձր նիւթ ունեցող գործեր, գրուած են զուտ գրաբար լեզուով:

Այսպէս ուրեմն ծաղկում ու զարգանում է հին հայերէն գրականութեան կողքին նաև միջին հայերէն գրականութիւնը, որ գերականցում է միւսերէ իր բազմազանութեամբ, մեծ ծաւալումով, պետականութեամբ եւ ժողովրդականութեամբ: Մինչդեռ գրաբար մատենագրութիւնը երևան էր հանում միայն կրօնական ու պատմական գործեր. միջին հայերէն գրականութիւնը երևան է հանում բացի սրանցից նաև գիտական գործեր, բժշկութիւն, անասնաբուժութիւն, քիմիա, երկրագործութիւն, արհեստագիտութիւն, օրէնագիտութիւն, զիււանական, աստղաբաշխութիւն, տոմարագիտութիւն, արտարք, վեցհազարհալք, երազահանք, ռամզալք, զիծ, ժողովրդական գրականութիւն, առակ, հանելուկ, առասպել, հեքիաթ և բանաստեղծութիւն: Վիեննայի Միլիթարեաննիերից Հ. Գևոնդ Վ. Յովնանեան ուսումնասիրութեան նիւթ է դարձրած միջին հայերէնի գրականութեան պատմութիւնը երկհատոր մի աշխատութեան մէջ (Հետազոտութիւնք նախնեաց ուսմիօրէնի վրայ, Վիեննա 1897), ուր մի առ մի յիշում է միջին հայերէն գրող հեղինակներին, տալիս է նրանց երկերի բովանդակութիւնը, քննում նրանց ժամանակը, յօրինման հանգամանքը և լեզուն: (Աշխատութիւնը գծախտաբար կիսաւարտ է):

Մենք այստեղ գնում ենք չորս հատուած ևս, միջին հայերէն գրականութեան

այս շրջանի երկերից. առաջինը Շնորհալու ժողովրդական հանելուկներից, գրուած 1166-1173 թուերին, երկրորդը Միլիթարեաններից բժշկագիտի Զերմանց Միլիթարութիւնից գրուած 1184 թուին, երրորդը Մարտի Դատաստանագրքից, գրուած 1265 թուին և չորրորդը Լեոն Գ. ի թագաւորական հրովարտակը, գրուած 1288 թուին:

- 1. Յամէն Երչի իննն ի Բաբեր,
- Ունի ծախու մազէ Բաբեր.
- Գինույ ունի աղուոր օրկեր,
- Լ օտօճ ձիք դանկի կորբեր: (Այծ):

Իր մի կայ ւ իննն է ջրբեր,  
Հանց դինեխում մարդ չէ օտեր.  
Իմէ ձգէ դառնայ ի վեր,  
Դարսակ նա չէ մարդոյ ընկեր:— (Գինու դուում).

Որպէս օրկին յուժիկ զնայ,  
Պարսն յնեւն ի Բաբ Կուգայ.  
Բազմի յուկի բարձի վերայ,  
Ուրիկ առնէ Բան զբազայ:— (Կաթու)

2. Ապա գիտցիր որ այս ջերմա շատ այնոց հանդիպի, որ ի չորս տարւոյն ի վեր լինին՝ մինչև ի քսան տարին, մանաւանդ ի գարնան աւուրքն. և այնոց՝ որ արիւնն շատ լինի ի մարմինն, և այնոց՝ որ կերակուր զայն ուտեն, որ արիւնն ընծայէ, զերջ գառին միսն, և կաթներն, և ձիու դեղնուցն, կարմիր և քաղցր գինին: Իսկ նշաննին՝ որ յետ այդ ջերմանդ երևենայ՝ այս են, որ բերանոյն առատալքն ոււււլին, և լինծորքն. զուրխն ցաւի և ծանրանայ, և երեսն կարմիր, մանաւանդ այտերն, աչացն երական և քնիրոյն ուռչին, և լինի որ կարմիր շտեր երևենան, կամ դէպի կանանչն:

ՊՐՈՓ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(Շարունակելի)



ՆԵՐՍԷՍ ԱՇՏԱՐԱՎԵՑՅԻ ԳԱՆԻ ՄԸ ԿՈՆԳՐԱԿՆԵՐԸ

Ներսես ծառայ Քրիստոսի եւ անհնասանելի կամօճ Աստուծոյ Եպիսկոպոսական եւ Կարուղիկոս Ամենայն Հայոց Մայրապոլոյն Պատրիարք համազգային նախակեանք արուոյ արարեստեան մայր եկեղեցոյ արքայ կարողիկի Եջմիածնի:

Սրբազան Սահակ Կախկոպոս վիճակաւորի վանից սրբազան առաքելոյն Թագղէտի եւ վիճակին նորա ծանուցանիմք զվերաբերիւնք ձեր առ մեզ ի 15 Դեկտեմբերի ամին անցելոյ մինն համարաւ 246. յազապս բարեկարգելոյ զեկեղեցիոն Հայոց մերձակայ վիճակաց եւ շինութեանց ուսումնարանացն երկու սենեկացն ցկէան եւ կլանելոյ ձեր յայցելութիւն խօշոյս եւ Սայմաստու վիճակացն եւ զնալոյ ի Մակս արժանաւոր ընծայիւք խանին լսելոյ զգանգատանսն նորա ի ձեր նախորդէ հանգուցելոյ յաղագս ո՛չ հասուցանեցոյ ինքեան զհարկ չորից ամաց զիւզին վանից որով նկատեալ լինի աղքատութիւն վանիցն եւ հանգուցեալ վիճակաւորին ընդհակառակն ձեր սրբազնութեան զանազան գրութեանց առ մեզ կետեկեցուցանելով այնմ գանգատանաց խանին եւ զայն զանգատանսն նորա իբրեւ թէ պակասութիւնք եւ աւերութիւնք վանիցն եղեալ են ի ձեռն երկուց եղբարցն Թագղէտ քահանայի եւ Յովսէփ եղբոր նորա ի ձեռս որոց թողեալ է հանգուցեալ վիճակաւորն զամենայն զկատարութիւն վանիցն ոյր աղագաւ չէ արարեալ հանգուցեալն զշինութիւն եւ չէ վճարեալ խանին զհարկ չորից ամաց զորոք ինչ լիւալ է յափշտակեալ են յիշեալ երկուքին եղբարքն ըստ վկայութեանց բազմաց թէ զբարւ եւ թէ բանիւ եւ վերաբերէք ի վերայ այնոցիկ վկայութեանց խանին թէ ի վերադառնալն ձեր ի Մակուայ հարցումն արարեալ յաղագս արկեղան զբամոցն ի ծառայէ հանգուցելոյն ծածկաբար բերելոց առանց բանալոյ ըստ զբարւր վկայութեանց քահանայից եւ ժողովրդոց Մուսթամար զեղջ որոց զպատճէնս առաքեալ ոք մեզ ի 5 հոկտ. ամին անցելոյ համարաւ 92, որոց աղագաւ գրեալ էին մեզ ըստ ձերում նշանակելոյ ի ամին ձերում գրութեան Աղա Առաքելն. եւ այլք եւ վասն մահաւոր հարցմանցն ձերոց նշանակեալ էիք թէ հարցիք ի ներկայու-

թեան պարոն Յարութիւնի Ոսկանեան ուկերչի Այլ խանին որ ի կողմանէ նորա աստ գտու աւէք առ ի տեսութիւն իրողութեանցն ի ներկայութեան Ռէս Միրզայի եւ այլոց տանուտեսարց եւ իշխանաց զեղջն վանից որոց զկնի կետեկեցուցանէք զգրութիւնս ձեր վասն տալոյ ձեզ երկուց եղբարցն վերադիւցեցելոց զձեռագիր իւրեանց յաղագս չունելոյ ինքեանց տարեալ զիմն ինչ վանիցն իսկ ընդդէմ նոցուն բանից լսելոյ ձեր վկայութիւնն երեսուսուս երեսուսուս ձեռագրեցելոյն յորում քայր բազում գրամս յետ թող խոստացու նա տալ ընդ որոյ զնացեալ Ռոպղէտ քահանային եւ եղբոր Սարգսին եւ ուստա Յարութիւնին եւ ընդ ծառայի ձեր Ավգալայ Թոմասեան զգաղեալսն Յովսէփոյ կանեալ ի գովէ նորին ի ներքոյ մարտն բերուալ ներկայացուցին ձեզ երկեքիւր տասն եւ ութն թուման որք էին հանազան զբամք յետ որոյ ոչ ես ստիպեալ զնոսս ձեր Սրբազնութիւն թողիք առնել ըստ մերոց կամաց, Սակայն բազումք են որք վկային Թաւրիկեցիք եւ այլք թէ ունէր հանգուցեալն զբաւական զբամ զի Թագղէտ խանն Առաքելեան տուեալ էր հանգուցելոյն վասն շինութեան զանգակատանն երեք հարիւր թուման որպէս Սիմէոն վարդապետն Տէր Դաւթեան ի լինելն ձեր աստէն յէմիածին պատմեալ է ձեզ, եւ մեզ ես յառաջագրեալ էիք լսել ի նմանէ վասն ամենայն հարատւութեանց Նիկողայոս Կախկոպոսի, զոր ասեն թէ կողոպտեալ են երկոքին եղբարքն, կողոպտեալ են նոյնպէս եւ հարստութիւն վանիցն, եւ թողեալ են զվանքն Թափուր յամենայն ընչից իւրոց, որոց աղագաւ ըստ երզմամբ վկայութեանց նշանակեալ սանձանցն զգործ արարեալ մատուցեալ էք մեզ ընդ այսմ գրութեան ձերում զի ընթերցեալ զայնս առնել ունիցիմք մեք զտնօրէնութիւն զի թերեւս իր ինչ գոյացի սակա շինութեան եւ նորաութեան քայքայեալ վանիցն որոց զխաղտութիւնն մանրամասն նշկարագրութեամբ ցուցանէք մերձ ի կործանումն եւ այնպիսի ծանօթութեամբ վասն յափշտակութեանց հարստութեանցն վանից եւ հանգուցեալ Նիկողայոս Կախկոպոսի ա-



Մինտեան զի ինքն ևս ունենելով ընդ իւր ըզ-  
 Գարրիէ Աւագ քահանայն և զպատուարժան  
 երեցփոխանն եղիցի նոցա աշխատակից վասն  
 պարզաբանելոյ զխկուծիւնան գրաւոր կամ  
 բանաւոր հոչակաց հոգեւորականաց և ժու-  
 ղովորդականաց և ըստ այնմ տնօրինել զգր-  
 ժանն ըստ իրաւանց և արգարութեանց :

Ժամանեալ են առ մեզ ի 4 Մարտի հա-  
 մարաւ 40. յաղագս խնդրագործութեանցն  
 ի ձէնջ մահտեոի Առաքելի Յովհաննիսեան  
 և եղբոր որդւոց նորա Սահակայ և Մինու-  
 սայ մահչէպ թորոսեան բնակչաց ի քաղա-  
 քագեղոյ Սայմաստայ նահանգի որոց խնդ-  
 րանացն համաձայն ոչ զանց արտացուք առ-  
 նել զհողունակութիւն ի ժամանելն մեր ի  
 Թիֆլիզ ուր ճանապարհորդեսցուք հանդերձ  
 Աստուծով յառաջիկայս եօթնեկի: Նաև  
 զգրութիւն ձեր ի 10 Մարտի համարաւ 43  
 զրեկալեալ եմք զորմէ տնօրէնութիւն կախի  
 ի բարձրագոյն իշխանութենէ Տէրութեան .  
 ընկալեալ եմք և զգրութիւն ձեր ի 10 Ապ-  
 րիլի ի պատասխանի գրութեանցն մերոց  
 համարաւ 85. յաղագս անցիցն ընդ Յովսէփ  
 Խանկեան Մովսէսեանն նաև զգրութիւն ձեր ի  
 20 Օգոստոսի համարաւ 92, վասն առաքե-  
 լոյն առ մեզ զթեթեալաբար տղայն Քաւրի-  
 զեցի զոր ունիմք առ մեզ: Ընկալաք և  
 զգրութիւն ստորագրութեամբ Տ. Գարրիէլ  
 աւագ քահանայի և Տ. Յովսէփ քահանայի  
 Տ. Յովսէփեանն Առաքել աղայի մէկէք Մի-  
 նասեան երեսփոխ աւագի Մելիք Արրահամ-  
 եան քանձապետ Մատթէոսի Մովսէսեանն,  
 Մերուհի Գրիգորեան և Գրիգորի Մալեանց  
 առ որ զրեմք ձեզ զի նորոգ կարգադրու-  
 թիւն Տէրութեանն որ զրեւալ վտանի վասն  
 հանգուցեալ հոգեւորականաց առանց կտա-  
 կի թողեալ ստացուածոց լինելոյ պատկան-  
 եալ ժառանգաւորաց հանգուցելոյն և ոչ  
 վաճօրէիցն որոց գտանինն նոքա որդեգրե-  
 եալք: Ամենայն կանոնք յայնմ նորոգ  
 կարգադրութեան ունին նախագրութիւն ի  
 գլուխ այնոցիկ կարգադրութեանց այսպէս  
 Բարձրագոյն կարգադրութիւն յաղագս կա-  
 ռավարութեան գործոց Լուսաւորչական Ե-  
 կեղեցւոյ Հայոց ի Ռուսաստան: Ըստ որոյ  
 վաս կանոնք արտաքոյ Ռուսաստանի մեան  
 առանց գործադրութեան ի ներքոյ համար-  
 զական Նախնական օրինադրութեանց Հայ-  
 կականց առ որ գրեմ ձեզ ոչ բնաւ ունել  
 զգայթակղութիւն այլ կալ հաւատար թէ ա-

մենայն մնացեալքն յետ վարձանի Նիկո-  
 ղայոս եպիսկոպոսին պատկանեալքն էջ-  
 միածնի ունին մալ էջմիածնի և պատկան-  
 եալքն վանից Ս. Քաղզէոս Առաքելոյն ու-  
 նին մալ այնմ վրձակային վանից: Աւ ոչ  
 անազան այնոցիկ կանոնաց փոփոխութիւնք  
 զորով յանձնեցեալ մեզ բարձրագոյն կա-  
 մօք մերով անձեռնասութեամբ թէպէտև  
 գտանի անկատար մինչ և ցայժմ այլ ի գնալն  
 իմ ի Թիֆլիզ յայս նուագ փոխադրեցից զա-  
 մենայն զյնասակարսն մերում եկեղեցա-  
 կան կառավարութեանց կարգաւորեցուց  
 կան յարտական բարեհաճութեամբ զնորոգ կա-  
 նոնս ըստ պարզելոյ շնորհաբար Աստուծոյ  
 առաւել զգուշութեամբ վասն օգտակարացն  
 ազգի և եկեղեցւոյ և Աթոռոյ էջմիածնի  
 և ամենայն վանորէից: Ընկալաք և զգրու-  
 թիւն ձեր ի 15 հոկտեմբերի համարաւ 115,  
 յաղագս կարուածոց խօրհրայի ոյր աղայան  
 կաննեքնն միութեան պարտաւորեմք ազաչել  
 զօժանդակութիւն Աստուածային ողորմու-  
 թեանց:

Յամի ազգական 1301, և փրկչական 1852  
 ՀԻՐ. 382. Նոյեմբեր 29 ի Ս. էջմիածի  
 ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄՆՆԱՅՆ ՀԱՅՈՑ  
 Ն Ե Ր Մ Է Ս

(9)

Հրատ. Կ. Յ. ԲԱՍՄԱՋԵԱՆ



« ԺՈՂՈՎԵՏԻՔ ԶՆՇԽԱԲԵԱԼ  
 ԲԵԿՈՐՄՆ ԶԻՄ ԻՆՉ ԿՈՐԻՑԻ »

Ս Ա Յ Ր Ա Գ Պ Յ Ն Ա Ր Ե Ն Ե Ղ Ք

Տ. Ատողիկ վրդ. այս արի, Զակակամ օտերու  
 առքիւ գտցած է մինչև Ռուսական սահմանագլուխը  
 Մանուրի և Հայլար Բալպաներ, ուր ցարչ չէր կրցած  
 երթալ, Բաղադակամ վիճակն պահանաւու: Առայս  
 Բաղադին մէջ Ռուսերը ունին երեք եկեղեցիներ. հոն  
 կան 57 Հայեր, մեծ ու փոք, սեփեսայէս աննախանձե-  
 յի, բայց սրիք սէր մարդիկ. երբ կառուածուն վրտ  
 կ'իջնէ, ամբողջ Հայ գաղութը իրենց ի գուխ ունենա-  
 լով սեղոյն մեռա Բանաններէն մին, զինք կ'առաջ-  
 նորոգն դէպի Ռուսաց Մայր եկեղեցին. սեր առային  
 անգամ ըլլալով կր հաղորդէ Ազգին եւ եկեղեցոյն ող-  
 յոյցն ու օրհնութիւնները եւ պահպանելով կ'արձակէ  
 ծաղկաւորը:

Այդ սեղ կր կատարէ պատարագ եւ մկրտութիւն սոյն  
 եկեղեցիի մէջ, սնորհէք, գերեզմանօրհնէք եւ հինգ Ե-  
 րախայ կ'մկրտ, որոնց ամենէն մեծը 16 արեկան  
 օղկի մը: Այդ սեղ հիււստիարած է Մկրտիչ Սուրենան  
 անուն Ախայցխացի ազգայինի մը օտեր:

Երկրորդ հաղթեր էկեղեցի շինելուն, սաճ մը մէջ կը կասարէ պատարագ. այդ տեղ եւս կան եղեր 35 Հաւեր. կը կասարէ մէկ մկրտութիւն, տօրտօրէն եւ գեղեցկամօրհմէն բոս կարգին. տեղոյն Հայուրիքը բարդասամար առաջնոն աւելի բարեկեցիկ են: Մօտ սառ օր անցնելէ ետք այս երկու հարսմներ, որո՛ք հարսիքնէ 24 մտմ հետեւ են կրկարուրիով, կը դառնայ հարսին. կրկին կ'երթայ Ձաննուն եւ Տարլեմ հողամներ, տարչ 20 տեր. այս անգամ Քեօնիցի ան Հանկիպ յէ գացած: Ի մօտը մտադիր է երթայ դարձնայ Տարլեմ, պատկարուրիւն մը կասարելու, անկե այ, անտան, շարուն անցնելի օդորմութեամբն Աստուայ. վերադարձին Տանկիպ հաւ պիտի հանդիպի:

Տանկիպի Հայուրիքը Յունիս 10 ին դիմած է Ռուսաց Եպիսկոպոսին, եւ խնդրած որ հոգեմեծագետն պատեօն կատարէ Վեհապատ. Հայրապետի մահուան Բաւասանիքին առթիւ. տեղոյն Եպիսկոպոսը ստիով բնորուայ գացած է անոնց խնդրումին ու քրմագրած յորտ Բահանաներ, եւ իրենց Մայր էկեղեցիքն՝ այդ նպատակին համար. այդ առթիւ Բահանաներէն մին բացատրած է դարձեմականով մը կարողիկեպին դիմել ու դերը մեր Ազգային ու էկեղեցական կեանքին մէջ: Տեղոյն բարբ Հայ գաղութը, ինչպէս նաեւ տաս մը օտարներ ներկայ եղած են այն արարողութեան:

Տանկիպի Հայ գաղութը այժմ ունեցած է 7 հոգիք բարկացած Վարչական մարմին մը, որուն արժանաւոր Նախագահը եղած է Եղիպսեայ Տիար Հայկ Սասունեան, որ տես սիրուած ու յարգուած, երիտասարդ ու կորույթ մէկ անգամու է տեղոյն Հայ գաղութին. Յիւրապաւ այ առաջին կարգի վերայ կը գտնուի ի շարք հայոց: Այժմ լծուած են Տանկիպի մէջ պարօտանել որ ունենալու գործին, այդ նպատակով այլ քննութեմն անցնիլապէս վերջ հոսեգանակութիւն բացած են, ներկայ եղող 12 կարեւոր անդամներուն միջեւ, գոյացած է 1500 շինական տպար, որոն 500ը Գրմ. Հայկ ինքն ճաշկրած է առաջին առթիւ, ու խոստացած է նաեւ այդ նպատակին ամբար 100 տպար շինական իբր անդաւանդար:

Մտառու է եղած Ատողի վարչ. ի առաջին համըդիւնը Գրմ. Հայկ Սասունեանին: Երաստողմն Տանկիպ հասնելուն, երբ վերելկով կը բարձրանայ իր յարկարմիքը, երբ վարչապետ կը տեսնէ վիզարով, կը զարթի, ինչ բնելի յցիմանով, ու երբ իր շնաստ կը սկսի իր տուր օրհնել՝ յի կրմար արցունքերը գպելի, ու անյուզ կտրուակ կը փառի ձեռքի խոսքին, զինքն այ յուզելով իրեն հետ. հրաժեշտ պատան կը հարցնէ. «Հայր տաւր բանի մը պէտք ունի՞ս»: Հայր Ատողի կը պատասխանէ. «Ոյ մը բանի, էկեղեցիքի մը պէտք ունիմ այտեղ»:. ու ան կը խոստանայ այլ մասին իր կարելիք բնել: Անտ այժմ գրուիք անցած արժանաւարացեալ իսպ գաղութին, կ'ուզէ գոհացնել իր հոգեպետ փառիպը եւ վարչապետին խնդրանքը: Նպատակարարած տուր արդէն իսկ գնուած է, 18,000 Լէնի, որուն գրեթէ կէսը վճարուած, իսկ մնացեալը բանի մը ամսին վճարելի: Տուրը կը գտնուի հարսիքն ամենէն բաժնակ բարին, Բերնարմ կոչուած մասին մէջ՝ որ առեւտրական կերպով է:

Ատողի վարչ. Խարքին գտնուած միջոցներէն, անխափան կը շարունակէ հայրեքի գեղեցկային դարձմբացը, եւ այժմ կազմած է նաեւ երկրորդ դասարան մը ուր երկտեւ տեսակներէն բարկացած: Առաջինները արդէն բաւական վարժուած են գրել, կարդալ ու խօսիլ:

## Ս. ՅԵԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

### ԱՄՄՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

\* Օգոստ. 7 կիր. — Ս. Աթոռոյս Լուսարարայեան Տ. Մեհարոյ Արքեպ. Նշանեան Լիբանան մեկնեցաւ օգոստոսեան ժամանակ:

— Ս. Պատարագ մատուցեցաւ թէ՛ ի Ս. Յարութիւն և թէ՛ ի Ս. Հրեշտակապետաց էկեղեցիներ: Ս. Յարութեան տանարի բակին մէջ արդէն իսկ կատուցուած է տանարի նորոգութեան համար տրամադրելի նախատանտոց մը և սկսուած՝ նորոգութեան նախնական աշխատանքներուն: Տաւառէն ներս իրաւական տնօրէնութիւնը և էկեղեցական պաշտամունքներ կը շարունակուին անխափան ըստ նախընթացի:

Ի Ս. Հրեշտակապետ շարքեց Տ. Վահան Վրդ: Վեա ունիմ կերպուր ուտել, զոր զուքն ոչ գիտէք բնարանով. ներկայացնել ետք համառօտի. Յիտուտի խոսակցութիւնը Սամարայի կնոջ հետ, պարզեց այն տանուան Պողոտոսիքի քաղաքական կացութիւնը, Սեպարիոյ բնակիչներուն յայտնէր հեթանոս նկատուիլը, Յիտուտի զանոնք ևս իր քարոզած վարդապետութեան մասնակից ընելու փառիպը, զոր իրեն պարտակցութիւն կը տեսնէր, և այլ պարտակցութիւնը կատարելու համար կաց ուտելը զանց կ'ընէր: Յորդեղեց ամէնքը որ իրենք ևս ունեւ նախ իրենց պարտակցութեանց գիտակցութիւնը և չիտրանան անոնց մէջ:

— Յետ միջօրէի ժամը 3 ին տեղի ունեցաւ զուարթիս Սրբոց Բարձրանչաց վարժարանի ամառեղջի հանդէսը, նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր: Ժառ. վարժարանի բակին մէջ, ներկայ երբ ժողովուրդի հոծ թաղմութիւն էր: վարժարանի ուսնր ամբողջ երեք ժամեր իրենց գրաւեալ պահեցին երեստողմնէ այն հասարակութիւնը, իրենց մանկական և հայրենաշունչ արտասանութիւններով, երգերով, պարերով, մարզանքներով, արամախօսութիւններով և այլն: վարժարանի շրջանաւարտ սաներ շատ յաջող կերպով ներկայացուցին Վեհապետ Կեօրէնի պատկերներ, անընդհատ լեզուով: Հանդէսի կէտին Վատարուեցաւ մրցանակաբաշխութիւնը: Նախ վարժարանի Տեսուչ Տ. Կիւրեղ վրդ. Խալայէլեան կարգեց ամփոփ տեղեկագիր մը վարժարանի ներքին կեանքի վերաբերեալ: Ըստ այդ տեղեկագրի այս տարի Բարձրանչաց վարժարանի երկկուս աշակերտներուն թիւը եղած է 580, յառաջիկայ տարուան համար էր նախատեսուել աւելի քան 600 աշակերտ. թիւը մը՝ որ անհրաժեշտ կը զարմնէ վարժարանի շէնքին վրայ երբ զատարաններու կառուցան պէտքը: Այս կենսական խնդիրը հանրութեան լուրջ ուշադրութեան յանձնեց Տեսուչ Հայր Սուրբը:

Ապա Ամեն. Ս. Պատրիարք հայրը բնմ քարձրանալով խոսեցաւ հայրաբար: Շեշտեց կարեւոր

բուժիչներ տունային կրթութեան որոն իրակա-  
նացման համար հաստատուած է վարժարանը: Եւ-  
սպա տնձամբ բաշխեց վկայականները նախակրթ-  
ութեանն է մանկապարտէզի շրջանաւարտներուն: Այս տարի Թարգմանչաց նախակրթարանէն շՐՐ-  
յանաւարտ եղան 12 տաներ, 6 մանչ՝ 6 աղջիկ: Իսկ Մանկապարտէզէն՝ 46 գլխերհներ: Ապա  
Ամեն. Ս. Պատրիարքը մեկնեցաւ, իսկ հանգէսը  
շարունակուեցաւ մինչև ժամը վեց: Ժողովուրդը  
մեկնեցաւ շատ գոռ տրամադրութեամբ:

✽ Օգոստ. 8 Բշ. — Ս. Աթոռայն Ելեւստոյց  
Տեսուչ Տ. Տիրայր Վրզ. Տէրվիլեան Գահիրէ մեկն-  
եցաւ վանքապատկան հարակի մը և այլ խնդիր  
ներու ընտելեանց և կորզողման համար:

✽ Օգոստ. 14 Կիր. — Ս. Պատարազը Ի Սուրբ  
Հընչոյակպատն. քարոզեց՝ Ս. Կիրէզ Վրզ.,  
ընտան ունենալով՝ շի ապրեցուտքէ զայնոսիկ  
որ մահուն երկիրչիւ հանապաղ կէին վտարան-  
կիւթի թ մտաւայութիւն: Իտեցեալ մահուան եր-  
կիւթի մահին, ներկայացնելով զայն իբրև շատ  
ընական երևոյթ մը կհանքի մէջ, նոյնիսկ եր-  
բնն օրհնութիւն մը՝ որ կ'արգիլէ մարզը ինք-  
նապատեանութեան սկիբ գործելէ: Յիտուս եկաւ  
փրկելու մարդիկը հոգեկան կամ բարոյական մահ-  
ուան երկիրչէն, ցոյց տալով նմաբիտ կհանքի  
ուղին: Յարգորեց հաւատացեալները որ Թոյլ  
չտան որ իրենց վրայ տիրապետէ Փիղիբոսկան  
մահուան երկիրչը:

✽ Օգոստ. 21 Կիր. — Ս. Պատարազը Ի Սուրբ  
Յարգ. քարոզեց՝ Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը,  
բացատրելով ճաշու ընթերցուածներէն Անտու-  
րանի և Առաքելական Թղթի հատուածները:

✽ Օգոստ. 22 Բշ. — Այսօրուստէ սկսելով  
մինչև Հինգշաբթի յալորդարար իրենց նախըն-  
ծայ Ս. Պատարազը մատուցին նոր մեծնադրեալ  
Տ. Հայկասեր, Տ. Հըրզդան, Տ. Կորին և Տ.  
Շահէ Արեղանները, Ս. Յակոբայ Մայր Տահարի  
մէջ, Առաջ Սեղանին վրայ, Գտուութեանը դիտ-  
ուեցան որ ամէն օր պարի Թուով մասնակցող-  
ներ կային Ս. Հայրապետութեան, թէ՛ անդրանիկ  
Ս. Պատարազներու մասնակցած ըլլալու շեմե-  
սից փափաքով և թէ՛ Ս. Կուսի տոնին մտա-  
ւորութեան պատահաով: Իսկ Ուրբաթ օր պա-  
տարազեց Տ. Կիրէզ Վրզ.: նորընծաներու զատ-  
տարակը ներանձնական ապաշխարութեան շրջ-  
ւանին: Արեղանները սպասարկեցին Ս. Սեղանին,  
կատարելով Սարկուսացի պաշտոնները:

✽ Օգոստ. 23 Գշ. — Ս. Յերովբէ Վրզ. վերա-  
դարձաւ Սիւրիայէն ուր քաջած էր Ժառ. Վար-  
ժարանի համար աշակերտներ ընտրելու:

✽ Օգոստ. 27 Եր. — Կէսօրէն ետք ժամը 3ին  
Միաբնութիւնն ամբողջ հանդիսաւոր շքերթով  
իլա Գեթնեմանի՝ Աստուածատր Տահարը Ս. Կոյ-  
սի վերափոխման նախատեսակը հան կատարելու

համար: Կատարուեցաւ Հրայտաբառով հանդիսա-  
ւոր մտտք տանարէն ներս՝ գլխաւորութեամբ Տ.  
Մարտի Ս. Արքեպի. Աղաւնունիի, երեկոյան  
ժամերգութիւն և նախաժամակ Եկեղեցին իր  
տոնական օրերու յատուկ հանդերձանքը չէր զո-  
րեցած այս տարի՝ ներկայ վիճակին պատճառով:  
Ժողովուրդը թէև բազմաթիւ՝ բայց խուռն չէր  
սովորական տարինբուս պէտ: Միաբնութիւնը  
և ժողովուրդը վանք վերադարձան ժամը 5ին:

✽ Օգոստ. 28 Կիր. — Վեալիտիւմս. առաւօտ-  
եան ժամերգութիւնը կատարուեցաւ Ի Ս. Յա-  
կար, իսկ հանդիսաւոր Ս. Պատարազը Ի Ս. Ան-  
տուածածին Ս. Կոյսի Գերեզմանին վրայ, ուր  
երէկ իրիկուանն պէտ զարմեայ Հըսայպատա հա-  
տարուեցաւ Տ. Միքայիլ Ս. Արքեպի. փ գլխաւոր-  
ութեամբ: Պատարազեց՝ Թաղի զըտարի՝ Տ. Գերեզ  
Վրզ. ձաննըղան. քարոզեց՝ Տ. Սեղնէ Վրզ.,  
«Օրհնեալ ես դու ի կանայն և արհնեալ է պտուղ  
որովայնի թո՛ւ բնարանով. ներկայացոյց Ս. Պոյ-  
քը իբրև քրիստոնէութեան մեծազոյն կին տեպու-  
րը: Իբր՛ով կիրև ազատագրուած է իր զաբաւոր  
սարկուսիներէն և դրուած իր իսկական գիբքին  
վրայ: Իր վերափոխութեամբ երկրէ կերկիք ըլլալու  
առաջ եղած է՝ յանձին իրեն՝ կոն՛ջ վերափո-  
խութեամբ կեթանուութեանն ի քրիստոնէութիւն:  
Հայ կիրև իբրև հաւատացեալ, իբրև մայր և իբ-  
րև սեանի ու ընտանեկան օրբութեան պատկառ-  
եղած է մեր ցեղի մեծագոյն պահպաններէն մին:

✽ Օգոստ. 29 Բշ. — Մեռելոյ. Ս. Պատարազը  
մատուցեցաւ Ի Ս. Փղկիլ, ուր քարոզեց Տ.  
Հայրիկ Վրզ., որուն քարոզը պիտի երևի Սիոնի  
յառաջիկայ թիւրն մէջ, Յետ Ս. Պատարազի հան-  
դիսաւոր հոգեմանդիտա կատարուեցաւ Ազգ. Գե-  
րեզմանատան մէջ:

✽ Օգոստ. 30 Գշ. — Այսօր երեկոյան փամբ  
7ին աստ ժամանեց Կ. Պոլսոյ նախկին Պատրիարք  
Ամեն. Տ. Զաւէն Ս. Արքեպիսկոպոս: Տ. Առաջիկ  
և Տ. Հայրիկ Վարդապետներ ընդառաջ պայած  
էին կայարան Սրբապետը վանք առաջնորդելու  
համար: Միաբնէն և ժողովուրդէն զգալի բազ-  
մութիւն մը կը սպասէին վանքի Առաջ զրահ ստ-  
լի ընդունելու համար Սրբապան հերբը, որ պ-  
տաշխարուեցաւ օւղջակի Պատրիարքաբան ուր  
Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը ընդունեց զինքն ող-  
ջապարտմամբ:

✽ Օգոստ. 31. Դշ. — Յետ միջօրէի ժամը 4ին  
տեղի ունեցաւ Միաբնական Ընդհանուր Ժողով  
Պատրիարքարանի Գահիրէն մէջ: Նկատի առ-  
նուեցաւ Տ. Հայրիկ Վրզ.ի կրօնաբանական ճնթերէն  
ժողովոյ անգամակցութեան և ընդունուեցաւ:  
Ապա վարչապետուեցաւ զգլխաւոր ելմտացոյցը:  
Կարգապետուեցաւ և առանց ս և է փոփոխութեան  
վաւերացուեցաւ նաեւ «Պարտուց բարձման և եւ-  
ւրոբեան հիմնադրամ» ի ելմտացոյցները: